



ՅԱԿՈԲ ՊԵՏՐՈՒՆԻ

# ՅԱԿՈՅՈՒԹՅՈՒՆ



ԳԱԻԱՆԱԲԱՐԲԱՐԱՆ

1935



ՅԱԿՈՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

9(47.925)  
Դ-91

2010 - 0

ՅԱԿՈԲ ՊՏՉՈՒՆԻ

9(47.925)

Դ-91



## ՖՈՆՍՈՒԶԻ ԳԱԻՍՈՒԱԲԱՐԲԱՌԸ

1952  
186  
188

○ 1935 ○

ՏՏ. ԱՆԻ. Ա. ԹԵՐԵԶԻԱՆ ՀԱԼԵ

3.07.2013  
3.07.2013

14xs2

Մատենագիտական Յանձնահամար

Հ. Բ. Ը. Ա. - Հայկ Փոստարկ 348

Նույնագույն Մթ. Զայդ

~~Դրա պատճեն~~

---


ՏՊԱՐԱՆ ԱՆԻ  
ԱԽԵՑԻՍ ԷՔՄԵՔՃԵԱՆ  
Սալիպէ, թիւ 21  
Հալէպ - Սուրիա

---



Դր. 68807-68

## ԵՐԿՈՒ ԽՈՍՔ



HRAD

ՅԱԿՈՒ ՊՏԾԼՈՒՆԻ  
(Ծնած է Ֆռնուղ 1869/ն)

Նախ քան մեր Ֆռնուղի գաւառաբարբառով պատմութիւնները. չմոռնանք յիշելու, որ Ֆռնուղ գիւղը բռն Պւլնիան ըսուած 900 տնուոր քաղաքի բնակիչներէ կազմուած գիւղ մըն էր. իսկ բռն Պւլնիան այժմ կը մնայ աւերակ և խոպան։ Ֆռնուղն ալ ներկայիս ոչ եւս է։

Բռն Պւլնիոյ աւերակներոն մէջ, մինչև վերջին օրերը 40—50 տուն Ֆռնուղցի կը բնակէր և կը կոչուէր Հին-Գիւղ. այս Հին-Գիւղը կը գտնուէր Զէյթունի արեւմըտեան կողմը, 6 ժամ հեռաւօրութեամբ. իսկ Ֆռնուղ գիւղը Հին-Գիւղէն 15 վայրկեան դէպի արեւմտեան կողմն էր։ Հին-Գիւղի առջեւ, այսինքն կիցը կը զըտնուէր հինաւորց մնացած, Հեթում թագաւորի բերդը. իսկ ետեւը հիւսիսային արեւմտեան կողմը 5 վայրկեան միջոցով, բարձունքի մը գագաթը կը գտնուէր հին ժամանակէ մնացած Ս. Կարապետի վանքը։ Այս բոլորի մասին մանրամասն ծանօթութիւններ պիտի գտնէք, «Ֆռնուղի Ծաղկեփունջ» անուն պատմութեան մէջ։

Արդ, առ այժմ պիտի գոհանանք այսչափով ծանօթացնել Ֆռնուղը և Պւլնիան. իսկ ապագային լիայոյս ենք, որ պիտի կարենանք տալ, ըստ կարելւոյն գոհացուցիչ ծանօթութիւններ՝ մեր հետաքրքիր ընթերցողներուն։

\* \*

Տարիներ առաջ, երբ դեռ բնաւեր չէինք եղած, կ'ապրէինք մեր պապենական հողերուն վրայ, մեր բնագաւառի զանազան կէտերը այցելող մը բարքերու և տարազներու այլազանութեան հետ պիտի տեսնէր նաև բարբառներու այլազանութիւն մը։

Այդ գաւառաբարբառները որչափ ալ յաճախ օտառոտի ու մասամբ ալ անհասկնալի Ընդհանրութեան, սակայն ունէին իրենց անուշութիւնները. ատոնց մէջ թեղն էր, որ կը պատկերանար իր խրոխտ, ըմբոստ, ու երբեմն ալ գորովոտ եղանակաւորումներով:

Այսօր անհետանալու վրայ են ատոնք ու սերունդ մը վերջ թերեւս ոչ մէկ գաւառաբարբառ խօսուի այլևս: Այդ սրբազն նշխարները բոլոր հետաքրքիր ընթերցողներուն ներկայացնելու համար, մեր հայրենակից Պ. Յակոբ Պողոսին, աշխատած է գրի առնել ֆոնուզի գաւառաբարբառով մի քանի համառօտ և երգիծական պատմութիւններ և ներկայ աշխարհաբար լեզով ալ տալ անոնց թարգմանութիւնը: Որովհետեւ, երբեմն գաւառաբարբառներու մէջ կան այնպէս բառեր, որոնք բնականաբար հին զրաբարէն մնացած են նոյնութեամբ. ոմանք ալ քիչ աղաւաղեալ, ցարդ կը գործածուին: Ահա այդ բառերը իրենց թագուն աեղրէն երեւան հանելու մտօք թարգմանուած են պարզ աշխարհաբար լեզուի:

Ինչպէս ըսած էինք ֆոնուզ զիւղը կը գտնուէր Զէյթունի արեւմտեան կողմը 6 ժամ հեռաւորութեամբ և կը յիշուէր պատմականօրէն Ուլիսիա անունով:

Ահա թէ ուսկից ծագում առած է այդ և ֆոնուզ անունները, և թէ որոնք են անոր հիմնադիրները. վերջապէս այս զիւղին կենսազրականը, անոր քաջագործութիւնները, գրի առնուած է վերոյիշեալ մեր հայրենակիցին ջանախորութեամբը, որը կը բաղկանայ մօտ 300—350 էջերէ, ունենալով իր մէջ շատ մը պատկեր-Ծաղկեփունջ, որոն մէջ պիտի ներկայանայ մօտ 600

տարուայ հնութիւն մը, անշուշտ աւանդական պատմութիւններէ բաղկացեալ:

Ֆոնուզն ալ ունեցեր է իր կարգին շատ մը հերոսներ և երեւելի անձեր. ինչպէս են՝ Տ. Նիկողայոս Եպո. Խորխորունին և Տ. Բարթողիմէոս Շ. Վրդ. Փագաճեանը:

Արդ, վերոյիշեալ «Ֆոնուզի Ծաղկեփունջ» գրքոյկը ի լոյս ընծայելու նպատակաւ, հիմնուած է ֆոնուզի Ծաղկեփունջ անունով ընկերութիւն մը զուտ ֆոնուզիներով<sup>\*</sup>: Ահա սոյն բարի նպատակին համար պատրաստուած է նաեւ ներկայ «Ֆոնուզի Գաւառաբարբառո», անուն գրքոյկը մասամբ ի նպաստ միւսին հրատարակման: Ուստի կը խնդրուի յարգելի ընթերցողներէն նկատի ունենալ հեղինակին միջակ ուսում ռւնենալը և ներող գոնուիլ անոր զրական թերութիւններուն,

Ուրեմն, սիրելի հայրենակիցներ և յարգելի ընթերցողներ, մի՛ զլանաք այս գրքոյկն մէջ մէկ հատ ունենալէ, մի խնայէ՛ք ձեր փոքրիկ մէկ նուէրը մեզ շնորհելէ վստահ ըլլալով, որ պիտի վերակենդանացնէք անհետացած քաջարի գիւղի մը անունը, և քաջալերած պիտի ըլլաք ամէն անոնք, որոնք չանացած են այս նուիրական ձեռնարկին զաղափարը առաջին անգամ ունենալ, որոնց մէջ առաջին զնահատելի աեղը կը զրաւէ Պ. Պաղունին:

Չմոնանք ըսկու, որ ամենայն սիրով տեղ պիտի արուի «Ֆոնուզի Ծաղկեփունջ» պատմութեան մէջ բոլոր անոնց, որոնք տեղեկութիւն տալ կը փափաքին Ուլիսիոյ մասին:

Հալէպ, 1935

\*) Պր. Ներսէս Գէորգեան, Ֆ. Մ. Հնկերութեանո, առաջին մասնակցողներէն մէկն է:

Սիրելի հայրենակիցներ, զրքոյիս յառաջարանին մէջ գնահատած էք իմ աշխատասիրութիւնը և բարձրացուցած իմարժանիքը, թէպէսեւ արժանի չեմ այդքանին. Որովհետեւ մինակս չի սլատի կարենայի ի զլուխ հանել այս գործը եթէ դուք չի փութայիք ինձ օժանդակել Ամէն ոք ունի իրեն համեմատ ծառայութիւն մը, երբ չզւանար իւրաքանչիւրը իր ծառայութիւնը կատարելու պարտականութեան մէջ, սկսուած գործը շուտով կ'աւարտուի: Ուրեմն ես չեմ այս գործը յառաջ տանողը, այլ ձեր մէկ հոգի, մէկ մարմին մէկ զաղափարով միանալն է, որ ես կարողացած եմ հասնիլ ձեր գնահատանքին, ու արժանացած եմ ձեր ազնիւ համակրանքին:

Կանխապէս անկեղծ չնորհակալութիւններս կը յայտնեմ բոլոր իմ այն հայրենակիցներուս, որոնք ջանացած են հասցնելու զիս իմ փափաքին և տակաւին կ'աշխատին, ալ աւելի բարձրացնել մեր անհետացած հայրենիքին արժանիքը և անոր հերոսներուն յիշատակութիւնները,

Չմոռնանք յիշելու, որ Ֆ. Շ. Ընկերութիւնը հիմնուած է 1932, Հոկտ. 2ին, Հալէպարնակ Ֆոնուզիներու միջնեւ, Տ. Բարթողիմէոս Մ. Վրդ. Թագածեանի հաւանութեամբ՝ մեր մահացած հայրենիքը՝ Ֆոնուզի անունը կարենալ վերակենդանացնելու համար:

Առաջին անգամ մասնակցողներն են Պարոնայք Եղիս Ալաճաճեան, Մանուկ Գապշանեան, Կարապետ Պօղեան, Միսաք Մարգարեան, Սարգիս Մազլըմեան, Մանուկ Պալեան (առաջին վարչական մարմինները): Իսկ անդամակիցներն են Պետրոս Գարակէօղեան, Յովիան Գապշանեան, Մինաս Գապշանեան, Յակոբ Ալաճաճեան,

Յովաէփ Աշբգեան, Յարութիւն Ղայաեան, Մարտիրոս Գօճակեան, Պետրոս Պաղունի և կմմանսուէլ Փրթրզեան: Ունինք ներկայիս նաեւ մասնաճիւղեր, Գըրըգեան, Սուէտիա, Ամերիկա, Երուսաղէմ. Պաղտատ Ամէն ոք ունի իրեն համեմատ ծառայութիւն մը, երբ չզուցած է իր օժանդակութիւնը որյն խիստ գովելի և նուիրական գործը՝ օր առաջ յաջողցնելու համար, ինչպէս յիշած ենք արգէն Ֆանուզի «Կոչչին մէջ»:

Պիտի յիշուին նաեւ բոլոր մասնակցողներուն անունները «Ֆոնուզի Ծաղկեփունջ» պատմութեան մէջ: Նմանապէս պիտի յիշուին նաեւ բոլոր անոնց անունները սեւ էջերու մէջ, որոնք չեն ուղեր մասնակցիլ այս բարի նպատակին:

ՀԵՂԻՆԱԿ



Գեր. Տ. Բարթողիմէոս	Ե.	Վ.րդ.	Թագածեան	11
օրինակ Կոքնակինսզրթ, զրգեր որ կ'արժէ	825	Ա.Դ.		
Դարձեալ՝ Տ. Բարթողիմէոսէ	125	"		
Ստեփան Քիւշտիւրեան (Երուսաղէմ)	100	"		
Վարդան Մահտեսի Ներսէսեան	100	"		
Եղիա Ալաճաճեան (*) Ծաղկեփունջի քլիշէն	80	"		
Տիկ. Սիրանոյշ Յ. Պաղունի	56	"		
Մանուկ Դնդիկեան	22	"		
Այս տողերը գրողը, 1 օրինակ կաչեկազմ				
«Թորոս Լեռնի, Պատմութիւն մը, որ կ'արժէ	30	"		

---

(\*) Ֆոնուզի ամենահարուստ գերդաստանէն վերապող միայն այս վեհանձն երիտասարդը ողջ մնացած է, և ունի իր կարգին բաւական խիզախ գործունէութիւններ, որոնք պիտի դրուին Ֆ. Ե. պատմութեան մէջ կարելի եղածին չափ մանրամասնութեամբ։ Միանգամայն Ֆ. Ե. Ընկերութեան ատենապետն է ակիզրէն ի վեր և փարած է ու ամէն ջանք կը թափէ այս սուրբ գործը յառաջացնելու համար։



Տ. Նիկողոս Եղիսյան, Խորհրդական  
(Տէլի Մաշտասա) Վահագառ Թոնուղի  
Ծնած է Ֆունուղ 1833 վախճ. 1911 ին

Տ. ԲԱՐԹՈՂԻՂԻՄՔՈՒՄ Ե. ԼՐԴ. ԹԱԳԱԾԵՄԱՆ  
(Լեղարաւոր Հերոսը) Վահագառ Թոնուղի  
Ծնած 1850 և կրտ. 1888 ին մանուղ

## ՏԷԼԻ ՄԱՇՏԱՍԱ

ԵՒ ՎԵՂԱՐՍԻՈՐ ՀԵՐՈՍԸ

Թէպէտեւ շատ էջերու մէջ յիշուած են, այս զոյգ  
ժայռի առիւծներուն քաջագործութիւնները. սակայն և  
այնպէս շատեր թերեւս տակաւին անոնց պատկերներն  
իսկ չեն տեսած և ոչ ալ անոնց քաջագործութիւններուն  
տեղեակեն այնչափ որքան մէնք Ուստի հարկադրուեցանք  
ցոյց տալ, այս պողպատասիրտ, կրակ ու բոց անձեռուն  
պատկերները քով քովի դնել և տալ անոնց զանազան  
խիզախ քաջագործութիւններուն գէթ համառօտ մի նկարագրականը. որովհետեւ անոնց մասին ամփոփ, խնամեալ  
և ամբողջական աշխատասիրութիւն մըցարդ լոյսչէ տեսած:

Ֆոնուղի վանահայր Տէր Նիկողոս Եպս. Խորխորունին էր, «Տէլի Մահրասա», տիտղոսաւոր մարզը, որ  
կը սարսափեցնէր ժամանակին ֆոնուղի շրջակայքը  
գտնուող թուրքերն ու 10—12 ժամ հեռաւորութեամբ  
հեռու քնակող աւազակ Զէրքէզները. ահա այս պատճառաւ իսկ թուրքերը բողոք կը բարձրացնէին Սուլթան  
Համիտին, որպէսզի մէջտեղէն վերցնէ այս անունը, որ  
կարենան ազատիլ այս գողիտաթէն...»

Օրին մէկը Նիկողոս Եպս. Ա. Պատարագ մատուցած պահուն կ'իմանայ թէ Զէրքէզները հողագործին  
ձեռքէն եղները տարած են: Անմիջապէս զգեստը կը հանէ  
ու կ'ըսէ Սարկաւագ Կարապետին. «Դուն նշան ըրէ՝  
պատարագը դադրեցուցած տեղերնիս...»:

Իր հետ կ'առնէ ծինէվիզեան Խաչատուրը, Աշըխենց  
Պուտուն, Թօփախենց Պուտուն (Պետրոս), Դնդիկ Փաւ-  
նոսը և Հաճիենց Համբարձումը, զինուած ճամբայ կ'ել-

լեն, վերջապէս «Էյէր Պէլ» ըսուած վայրը Զէրքէզներուն մօտ կը հասնին, կը կապէն անոնց թեւերն ու եղներուն հետ միասին կը բերեն վանք՝ Եպիսկոպոսը, Զէրքէզները եղներուն հետ միասին կը դնէ ախոռը, առջեւնին կը թափէ քիչ մը յարգ... ու կ'ելլէ խորանին առջեւ և նորէն զդեստը հագներով կը սկսի պատարազը մատուցանել նոյն գագրեցուցած տեղէն... «Ասպարագութեամբ քու Քրիստոս փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միաս և զբանս ամրացոյ զմեզ և աներկիւլ պահեայ ամենայն չարէ...»:

Երբ պատարազը կ'աւարտի կ'շսեն իրեն. «Արբազան, այս ի՞նչ էր քու ըրածդ, պատարազը կէս ձգեցիր ու եղներուն ետեւէն վազեցիր...», իսկ սրբազնը կը պատասխանէ. «Զաւակներու Քրիստոս չի փախիր, բայց այս... անօրէնները, եթէ չի հասնէինք եղները պիտի փախցնէին. իսկ հիմա Քրիստոսին ալ խարերը խօշ ըրի, եղներն ալ աղատեցի, և այդ... անօրէններուն ալ հիմանուկ վարձքերը պիտի տամ...»:

Ահա ասոր պէս բազմաթիւ գործերու առթիւ այլ եւս Սուլթան Համբուտի ականջները բողոքներով լեցուած էին: Համբուտ միշտ կ'ըսէր. «Երեք փուշեր ունիմ. մէկը ճակատու, մին ոտքու ու միւսն ալ կուրծքիս վրայ խրուած...»: Հսել կ'ուզէր՝ Զէյթուն, ֆոնուզ և Հաճըն. ուստի առիթին կը սպասէր, որ այդ «փուշեր»ը անջատէր մարմնէն և այդպէսով յազեցնէր իր անյագ տեհնչ: Հայերու բորենին գիշեր ցրեկ քունն էր կորսունցուցած, այդ պուտ մը քաջարի հայութիւնը բնաջնջելու համար միջոցներ մտածելով, մանաւանդ հայութեան կեանքն ու յոյսը՝ Զէյթուն արծուարոյնը քանդելու տենչով կը տանջուէր: Ահա այդ օրերուն, վրայ

հասած էր 1879ի Ռուս—Թուրք պատերազմը: Դժբախտաբար այդ տարին Զէյթուն զապած էր իր քաջ և յաղթական բազուկը և չէր ուզեր իր սուրբ շարժել թշնամոյն դէմ. բացի Պապիկ փաշայէն որ ունէր 100 կտրիճներ: Իսկ ֆոնուզի վանահայր Նիկողոս Եպիսկոպոսը միալով ձերբակալուած էր Աւագ-Կալ բուռած զիւզին մէջ (Զէյթունի արեւմտեան կողմը, մէկ, մէկ ու կէս ժամ հեռու) և անկից տարուած էր Հալէպ, ապա Պոլիս:

Սուլթան Համբուտ կ'ուզէ Տէլի Մահրասան անձամբ տեսնել և ապա հասնիլ հրէշատիպ ըղձանքին: Հրաման կ'ընէ, որ իր առջեւ բերուի ու ինքը վարագոյրի ետեւէն կիւտէ: Կը կատարուի հրամանը և մապէյն կը հանդիւի եպիսկոպոսը, ընկերակցութեամբ թագաւորի սիրելի նախարար՝ Նէճիպ Մէլիամէ փաշայի. («Կանթեղոն Ա. տարի, թիւ 1, էջ. 2»):

Սուլթան Համբուտ երբ կը տեսնէ այս առիւծակերպ մարդը սաստիկ զայրացած կը հրամայէ, որ անմիջապէս տանին այդ հսկայ լեռնականը և...:

Նախարար Նէճիպ Մէլիամէ փաշան կը տանի զայն իր սենենակը. բայց Սուլթան Համբուտ չկարենալով ինք զինք հանգստացնել, բոցեր կը ժայթքեցնէ իր հայտաեաց աչերէն: Վերջապէս հրաման կ'ընէ որ դարձեալ բերուի իր քով. սակայն անոր դիմացն ալ կրկին կախել կու առյ վարագոյր մը որպէսովի չի տեսնէ անոր ըմբոստ գէմքն ու կեցուածքը:

— Նիկողո՞ս, դուն ինչո՞ւ իմ զօրքերս ջարդեցիր...:

— Տէլ թագաւոր, ես քու զօրքերդ չի ջարդեցի. իմ ջարդածները անհաւատներ էին, որոնք արդարութիւնը չուզեցին ճանչնալ. մեր սրբութիւնները կը

սղդէին, կոյս աղջիկներս կ'առեւանդէին, հայ կիները կ'անպատռէին. մեր ինչքիրը կը գրաւէին, ուր որ հայ մը տեսնէին կը չարչարէին և կ'ըսէին «Մեր թագաւորը հրամայեց...»: Մինչդեռ ես լաւ գիտեմ, որ թագաւոր մը այսքան անգութ հրամաններ չարձակեր. անշուշտ այս բոլոր ըստածները, թագաւորի մը հանդէպ յերիւրածոյ սուտեր ըլլալէ տարրեր բաներ մը չեն կրնար ըլլալ:

Սուլթան Համիտ մոլեզնած, երեք անգամ կը կրկնէ նոյն հարցումը և երեք անգամ ալ նոյն պատասխանը կը ստանայ: Համիտ կը հրամայէ, որ տանին զայն Պատրիարքարան, և անոր տան 300 ոսկի որ մնայ այն տեղ ժամանակի մը համար:

— Նիկողոս, ես քեզի... . . . , ծովային նախարարի պաշտօնը պիտի չնորհէի... . . . սակայն ներեցի յանցանքդ, գնա՛ ապրէ յետ այսոք Բայց պէտք է խելօք մնաս, եթէ ոչ... . . .

\* \*

Հաղիւ անցած էր տասնեակ մը տարիներ. ահա երկրորդ անգամ եւս պիտի տարուէր Եպիսկոպոսը Սուլթան Համիտի ներկայութեան. սակայն այս անգամ ոչ թէ կոռւի մէջ ձերբակալուած, այլ զոհ դացած էր մի քանի ազգուրաց անձերու քմահաճոյքներուն, որոնք յաջողած էին հասցնել Սուլթան Համիտին, անոր մէկ լուսանկարը, ուր լուսանկարուած էր ձիու վրայ նստած և զլուխը արարական փաթաթով (էկիլ), չուխա շալվարով և զինուած. քովը կայսած Մավիկ թօփագեան և Մարդարէ Վէլէտեան իրենց զէնքերովը (այս վերջինը յետոյ Տ. Ստեփան Վարդապետ):

Ինչպէս ըստծ էինք, այս անգամ ոչ թէ ձերբակալ-

ուելով, այլ Հալէպի կուսակալը խորհած էր բարեկամարար ձեռք ձգել զայն, խլրտումի տեղի չի տալու և անդորրութիւնը չի խանգարելու համար. ուստի բարեկամուկան ձեւակերպութեամբ մը տեսակցելու համար իր քով հրաւիրած էր զայն: Եւ միամիտ Եպիսկոպոսը խարուելով անոր աղուէսի խորամանկութենէն, օձիքը ձեռք տուած էր: 1888—89 թուականներուն Սմբատ Բիւրատի հետ բաւական ժամանակ Հալէպ բանտ մնալէ վերջ. նորէն զրկուեցաւ Պոլիս: Սուլթան Համիտ երկրորդ անգամ ըլլալով ըստւ... .

— Նիկողոս, ես քեզի չի պատուիրեցի՞, որ յետ այսուն կելոք մնաս, եթէ ոչ... . . .

— Ի՞նչ եմ ըրած Տէր թագաւոր: Սուլթան Համիտ ցոյց կու տայ նկարը, և կ'ըսէ «Ի՞նչ է այս... . . .»: Տէր թագաւոր, կ'ըսէ Եպիսկոպոսը. այդ լուսանկարը որսորդութեանս միջոցին առնել տուած եմ... . . . Վերջապէս նորէն ներման կ'արժանանայ ու կ'արտօնուի վերադառնալ Սիր, Տ. Տ. Խապայեան Սահակ Բ. Կաթողիկոսի օծան առթիւ և անկէ ալ իր հայրենիքը՝ ֆանուղ:

Հոն վախճանելով թաղուեցաւ, տարիներ առաջ իր ձեռքով պատրաստած գերեզմանին մէջ, 1911 Մայիս 5, 78 տարեկան հասակին մէջ:

Աւա՛զ, որ չի հասաւ իր վսեմ բաղձանքին... . . .

Նիկողոս ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ԿՈԿԻՍՈՆԻ ԳԱՅՄԱԴԱՐԸ

1909 Ատանայի Հարդին ատենները. Կոկիսոնի թուրքերը կը սկսին հոն զանուող հայերուննեղութիւն պատճառել ու սպանալ անոնց: Հայերը երբ կը հասկնանթէ իրենց կեանքերը վտանգի մէջ են, անմիջապէս մոռնուզ Նիկողոս Եպիսկոպոսին լուր մը կը դրկեն, որ

“Թուրքերը մեղ պիտի ջարդեն, ի՞նչ պէտք է ընենք . . .”,  
Նիկողոս Եպօ. Երբ կը լսէ այս լուրը, վայրկենա-  
կան լուր կը զրկէ մասնուղ և շրջակայքը, որ առանց  
ժամանակ կօրսունցնելու իր մօտ հաւաքուին:

Թէլէմէլիքէն՝ Ալպար Օղլու Փանոս, Մաճարենցմէ՝  
Տղիկ Մաճարեան, Պուղարենցմէ՝ Մացօկ անուն երիտա-  
սարդ մը, Ղարատուտէն՝ Թորոս Մազլըմեան, ֆանուցէն՝  
Ալաճաճեան Մանուէլ աղա և Զինիկէօգ Հածի, Հին Գե-  
ղէն՝ Ներսէս Մահակեսի Ներսէսեան. իսկ Գուշողէն Խա-  
չատուր Գարակէօղեան, իւրաքանչիւրը իր քաջերը առ-  
նելով մօտ 150 քաջերով կը փութան Եպիսկոպոսին քով  
ու անոր ղեկավարութեամբ կ'երթան դէպի Ղուրուն Օվա  
ըսուած վայրը, ուր կը գտնուի Թէքիր գետին ակը և  
կ'իշեւանին հոն: Եպիսկոպոսը սպառնագիր երկոտղ  
մը կը գրէ Կիլկիսոնի գայմազին և հոն գտնուող բոլոր  
թուրք և Զէրքէզ պէկերուն հետեւեալ պարունակու-  
թեամբ. “Գայմագամ պէյ եւ աշխրէթի պէկեր, այսքան  
տարիներ չունեցանք իրարու դէմ հակառակութիւն մը,  
եթէ կ'ուզէք որ ասկէ վերջն ալ եղբայրաբար ապրինք,  
հրամացէք ձեզ հետ տեսակցութիւն մ'ունենանք և իրա-  
րու միտք հասկնալով՝ ըստ այնմ զործենք, հակառակ  
ուած է. ինչպէս որ եղաւ անցեալին մէջ, անշուշտ կը

Գայմագամը նամակը ձեռքը առնելուն պէս վայրկե-  
նական կը հաւաքէ բոլոր Թուրք և Զէրքէզ պէկերը  
կ'իշնան Ղուրուն Օվա. Երբ կը տեսնան, որ Տէլի Մահ-  
ական նորէն կազմ ու պատրաստ, սուրի հուրի հետ  
ունին էմրին իւզրէ կէմիշիզ, պիդ գաթիէն օրատա

պուլունան էրմէնիլէրէ գարչը պիր մուխասէ մաթըմըզ  
օլմամը արը վէ էմին օլունուղ քի շիմտէն սօնրա կինէ  
օլմայաճագ արը . . . եւայն”:

Եպիսկոպոսը կ'ըսէ անոնց “Շատ լաւ, ուրեմն դրի-  
ցէք վստահագիր մը և կնքեցէք տուէք ինծի, ան-  
կէ վերջ Աստուած տար այն հայերէն մէկ հատին քիթը  
արիւնէր. այն ատեն ինչպէս ըսի, այս կողմը ճամբայ  
չէիք ունենար . . .”: Երբ սիրով ապրիք անոնց հետ, այն  
ատեն մեր բարեկամութիւնը հաստատ և յաւէտ կը  
մնայ ու եղբայրաբար կ'ապրինք իրացու հետ. գնահա-  
տելի բարի դրացութիւն մը կը ստեղծուի մեր միջն :  
Գայմագամը ամենայն սիրով կը զրէ վստահագիր մը և  
կ'նքել կու տայ բոլոր պէկերուն, կը յանձնէ Տէլի Մահ-  
ական և հրաժեշտ առնելով ամէն մարդ իր տեղը կը  
դառնայ:

## ՎԵՂԱԲՐԱՒՈՐ ՀԵՐՈՍԸ

Գեր. Տ. Բարթողիմէոս Ծ. Վրդ. Թագաճեանն ալ մին  
էր այն ժայռի, պողպատասիրտ առիւծներէն և միան-  
էր այն Նիկողոս Եպիսկոպոսէն անմիջապէս յետոյ Վա-  
նահայր եղած էր Փոնուղի Ս. Կարապետ վանքին մէջ:  
Այս անբատիր եկեղեցականը մանկութենէն ի վեր ունե-  
ցած է աղքասիրական վառ ոգի մը և Նիկողոս Եպիսկո-  
պոսի հետ մեծցած ըլլալով, անոր հոգեկան ու աղքային

\* ) Ժամանակին արդէն անգամ մը կտրած էր այդ ճամբա-  
ները, Կոկիսոնի կողմէ Մարտ մարդ չէր կրնար անցնիլ  
և յետոյ մեղայի եկան ու հաշտուեցան Տէլի Մահա-  
ակի հետ:

իմորովը շաղախուած էր և լիապէս կատարեց անոր պակաս թողուցած մաօք;

Կատարած է բազմաթիւ խիզախ քաջագործութիւններ, ծանօթ է մեղի արդէն թէ ան 1895ին անցնելով 200 ֆոնուղի քաջերու զլուխը Սու-Զաթը բուռած ճամբան իշնելով, կարած է այն հայահայած հաղարապետին ճամբան և սպաննելով զայն իր 5 ժանտարմաներով։ Ենայ ուղուած է դէպի Պէրթիդ-Զայ ըսուած տեղը ուր կը կոռէին Զէյթունի քաջերը թուրք հեծելազօրքերուն հետ,

Սակայն երբ ուշ ատեն կը հասնի հռն, կոիւր դադրած և նազարէթ Զալուշը ոտքէն վիրաւորուած և ձէլլաթ կարապետը մեռած կը գտնէ։ Կը միանայ Շամը Քէշիշեան Փանոսի խումբին հետու բոլորը միասնին կ'ելլին Շէմպէք ըսուած բլուրին դագաթը մօտ 800 քաջերով և հռն մի քանի ժամ հանգստանալէ ու կերակրուելէ վերջ, կէս գիշերին կ'արշաւեն Զէյթունի թուրք զօրանոցին վրայ և կը պաշարեն զայն առաւօտեան մութնը գետնին (1). զինուորները զէնքի կը դիմէն ու երկուստեք հրացանները կը սկսին գոռալո մինչեւ երեք օր երեք գիշեր կոիւր շարունակուելէ վերջ, չորրորդ օրը թուրք զինուորները անձնատուր կ'ըլլան։

Տ. Բարթողիմէոս Ծ. Վրդ. սուրը կը մերկացնէ և վեր բարձրացնելով տակէն կ'անցնէ բոլոր զինուորներն ու պաշտօնեանները և կը վերադառնայ իր քաջերով դէպի մոռնուղ։ Կը պաշարէ Թանըրը կոչուած 200 անուոր թուրք դիւղը և անոնց կը թելադրէ որ իրենց զէնքերը տան և հանդիսատ ապրին, Թուրքերը կը հնազանդին և


1) Այս բառը, ըստ Ֆոնուղի գաւառաբարբառին կը նշանակէ՝ արշալոյսէն առաջ . . .

զէնքերը կը յանձնեն, հայր սուրբին ըսելով։ Ակտէն աղամբդ, կէլէն փաշամբդ»։ ըսել կ'ուղէին թէ մինչեւ այսօր թուրք կառավարութեան կը ծառայէինք, ասկէ վերջն ալ հայուն կը ծառայէինք։ Եւ անկէ կ'անցնին Զուգուր-Հիսար ըսուած 250 անուոր թուրք զիւղը, որ կը գտնուէր Ֆոնուղի հիւսիսային կողմը 2,30 ժամ հեռաւորութեամբ, կանչի ըսուած դաշտին մէկ ծայրը։

Բայց այս թուրքերը չեն ուղեր համոզուիլ վարդապետին թելադրանքին ու ինքնապաշապանութեան կը դիմէն։ Եւ այդ տեղ մերիններէն կը զարնուին ձումպուեան Յակորը, ձինէվիզնեան Աւետիքր, Աթոյեան Պետրոսն ու Բասիլոսեան Սարգիսը (այս վերջինը զնդակը կը մակտէն ստացած և անշունչ ինկած էր. իսկ Պետքոսը կուրքքէն զարնուելով 3 օր վերջը մեռած էր. սակայն միւս երկուքը առողջացած էին)։

Մերինները երբ կը տեսնեն այս չորս կտրիճներու զարնուիլը, կատաղաբար կը յարձակին գիւղին վրայ և կը սկսին տունները հրդեհել. թուրքերը այլեւս սկսած էին փախուստի դիմել, երբ հայերը պաշարած էին ամէն կողմ։ Երեսունը երեք թուրք միայն կրցած էին ձերբակալել և յանձնել Հանէսեան Վարդելառին (1) որպէսզի տանի զանոնք . . . Զէյթունը, թաջորդ օրը Շամը Քէշիշեան Փանոսը Ֆոնուղի կը հասնի 400 Զէյթունցի քաջերով, հետն ունենալով նաեւ Պարոնայք Աղասին, Հրաչեան, Ապահն ու Մլեհը, Ֆոնուղիք և Զէյթունցիք միանալով կ'արշաւեն Կապանի թուրք զիւղին վրայ. բայց այդ թուրքերը խոյս տուած էին Անտէրունի կողմը։ Ուստի հայերը գիւղը աւարի տալէ վերջ կը վերադառնային

1) Այս երիտասարդին մասին տես յետապայ Էջերուն մէջ։



դէպի Սանճլրմի բարձունքը, երբ Անտէրունի կողմէն Դարդա-Զայիր ըսուած դաշտէն կայց Օղլույի չէթէները սկսած էին Հայոց վրայ գնդակներ տեղացնել:

Ահա մերիններէն Զինիկէօդեան Հաճին և Զէլթունցի Քէսմէքէր (կեղծանուն) անուն կարիճները իրենց խումբով յարձակեցան եայն Օղլույի վրան և 3—4 ժամ կռուելէ վերջ, եկան միացան նորէն իրենց ընկերներուն Տէօրթ Դույու կոչուող լերան գագաթը, իրենց հետ բերելով 40—50 հատ կին, աղջիկ և մանուկներ, Մի քանի օր վերջն ալ Զէլթունցիք և Թոնուզցիք միանալով՝ Հայր սուրբի ղեկավարութեամբ կ'արշաւեն Անտէրունի կառավարութեան վրայ և քար ու քանդ ընելով կոսավարական շէնքը, կ'ազատեն հոն բանտարկուած 150ի չափ հայերը, որոնք մի քանի օր առաջ արդիափակուած էին, Չուղուր Հիսարի վրէմք լուծելու համար. որոնցմէ սպաննուուած էին արդէն 20—30ի չափ։ Երբ կը վերադառնան դէպի Թոնուզ՝ Պունտուխ ըսուած զիւզը կը հանդիպին, ահա այդ միջոցին Եէնիճէ Գալէլի Լաթին կրօնաւորներէն նամակ մը կը հասնի Տ. Բարթողիմէս Վարդապետին։ Երբ նամակը կը կարդան և կը լսին Սալվաթօր Վարդապետին և անոր 12 ընկերներուն ողջ ողջ հրկիցուիլը թուրքերու կողմէ։ Անմիջապէս Հայր սուրբը իր քաջերով, կայծակի պէս կը փութայ, կ'երթայ հոն և կ'ազատէ Լաթինաց Էմմանուէլ վարդապետն ու անոր ընկերները («Հայ Ոիրտ» Ժ. տարի, 1935 Փետր. 14, թիւ 42):

Այդ օրէն ի վեր անցած էր քառասուն օր, երբ Ալի փաշան պաշարելու համար Թոնուզը, կ'արշաւէր 4000 կանոնաւոր զինուորներով։ Տ. Բարթողիմէս վարդապետ երբ լսեց, անմիջապէս հաւաքեց հազիւ 40

Թոնուզցի կտրիճներ (1) ու հապճեպով դիմեցին ելան Քարձիրօկ (Քարձորակ) ըսուած տեղը և զիրք բռնելով այն տեղ կռուեցաւ 4000 կանոնաւոր զինուորներու հետ և քանիցս նահանջելու փորձեր կատարեցին, օդնութիւն աղաղակեցին իրենցմէ հեռուն գտնուուղ ընկերներուն։ Կէսօրէն առաջ ժամը 4ին (ը. թ.) ատեններէն մինչեւ իրիկուան 12 շարունակուելով այս կատաղի կռիւը, խլած էր մերիններէն Սուլզէեան Փանոսը և Մավլեան Մարտիրոսը. իսկ մնացեալները նահանջեցին Թոնուզի ետեւի լեռը։

Տ. Բարթողիմէս առոնցմէ զատ ունեցած է նաեւ համաշխարհային պատերազմի ատեններն ալ շատ մը խիզախութիւններ՝ սակայն մենք համառոտարար զրեցինք այս զրքոյկին մէջ, որովհետեւ Տ. Բարթողիմէսոսի մասին այլ և այլ զրքերու մէջ զրուած են արդէն մանրամասնութիւններ. ինչպէս Սմբատ Բիւրատի «Վեղարաւոր Հերոս» անուն զրքոյկին մէջ և Եղուարդ Սարկաւագ Ոսկերիչեանի հեղինակած «Հայրենասէր և անբասիր Եկեղեցականը անուն զրքոյկին մէջ»։

Ունի նաեւ «Ինքնակենսագրութիւն», զիրքը, որոնց մէջ մանրամասնորէն յիշատակուած է Տ. Բարթողիմէսոսի բոլոր քաջագործութիւնները։

Ահա այս է պէտղարաւոր Հերոսը և 20 րդ դարուն իսկական Ղեւոնդ երէցը։

1) Թոնուզցի տղաք «Քիւրթիւլ» ըսուած թուրք զիւղն ալ մէջ տեղէն վերցնելու համար հոն դաշած էին։

## Տ. ՆԻԿՈՂՅՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՎ ԵՒ ՄԱՐԱՇԻ ՄՈՒԹԱՍԱՐԸՆՔ

1860—62 թուականներուն Մարաշ նոր Մութասարքի մը կու դայ : Տ. Նիկողոս Եպիսկոպոս կը -խորհի որ պարտականութիւն է բարի գալուստի մը երթալ, ուստի կը պատրաստէ ջնալիր տեսակին քիչ մը կարագ, պանիր, սեր և թէքիր, գետէն մի քանի լիտր կարմրախաւ ձուկ\*) և կ'երթայ Մարաշ :

Քառասուն Մանկանց եկեղեցին կ'իջեւանի . յաջորդ օրը Տէր Յովհաննէս Վարժապետանի հետ (Կաթողիկոսական փոխանորդ) կ'երթան զէպի կառավարական պալատ : Երբ Զիթձլէր Սօդաղը կը հանձին, այդ թուրք թաղի փողոցները խալացող լակոտները կը սկսին իրարու հետ նշմարներով, փոխանակել հետեւեալ նախատական խօսքերը . «Նիշէ . . . քէնիշին սագալընա . . . նիշէ , փափազըն սագալընա . . . , Երբ Եպիսկոպոսը կը լսէ այս լակոտներուն անվայել խօսքերը, անմիջապէս կը փաքիրի և կ'ու գեղանոնք հասցնել իրենց արժունի պատիժին, սակայն Տէր Յովհաննէս ձեռքն ու ոտուր կ'իյնայ և կ'աղաչէ բայերով . «Աման սրբազն, ճանրմ այս շան լակոտներուն հետ իյնալ չարժեր, լսած մ'ըլլար շուներուն խօսքը . . . եւայլն» :

Այսպէս դժուարութեամբ կը զսպէ Եպիսկոպոսը, սակայն լակոտները կը շարունակեն նոյնութեամբ :

Բայց եկուր տես որ Եպիսկոպոսը այլիւս ինքզինքը զսպելու կարողութիւնը կորսնցուցած էր : Տէր Յով-

\*) «Թէքիր»ի կարմրախայտ ձուկերը նշանաւոր էին, որ մինչեւ Սուլթան Համիտին նուէր կը դրկուէր :

հաննէս վերջին ձիգ մը եւս կ'ընէ վայրկեան մը առաջ հեռացնելու համար այդ փողոցէն . վերջապէս շատ աղաչանքով, պաղատանքով կը յաջողի անցնել այդ փողոցէն . սակայն Եպիսկոպոսին փորը այլեւս պայմթելու աստիճան կ'ուոի իր բարկութենէն և կը բորբոքի ու բերնին փրփուրը դուրս կը ժայթքի :

Վերջապէս կը հասնին կառավարատուն և գոնապանը մութասարքին լուր կուայ որ «Ձոնուզի Տէլի Մահրասան» եկած է : Մութասարքը անմիջապէս կը դիմաւորէ մինչեւ դուռը և կը հրամնէ նստիլ իր աթոռին վրայ : Սակայն Եպիսկոպոսը քարացած կը մնայ տեղը ու աչերէն կրակ կը ժայթքի . . . : Մի քանի անգամ փաշան կը կրկնէ իր քաղաքավարական մեծարանքն ու յարգանքը, սակայն Տէլի Մահրասան իր տեղէն առանց շարժելու կը սկսի բարձր ձայնով . «Նիշէ , մութասարքը քէմզէմ (Սուլյու\*) իչէյիմ, միւֆթիւնին սագալընա . . . եւայլն :

Երբ մութասարքը կը տեսնէ Եպիսկոպոսին այս տարօրինակ շարժուձեւերը, կը չուարի եւ ետ ետ քաշուելով՝ Տէր Յովհաննէսին կը հարցնէ պատճառը այս տարօրինակ լուտանքներուն եւ անվայել հայինյանքներուն : (Նիկողայոս Եպիս . Երբ չափէն աւելի բարկանար,

\*) «Զէմզէմ Սուլյու ըսոււածը թուրքերուն համար սրբազն ջուր մըն է . իսկ ընդհանրապէս «Զօմ զօմ»ը դաշտային կիլիկիոյ մէջ անձրեւ մըն է որ մարդ կը խարսուի անձրեւ կարծելով կը փախչի . մինչդեռ որչափ ալ տեղայ, գետինները չեն ցեխութիր, իսկ մարդիկ կը թրջին : Ամառ առաւտներ շատ անգամ մինչեւ կէսօր կը պատահի Ատանայի դաշտերը :

լեզուն կը թոփովէր, և խօսած խօսքին առաջին վանկը  
3—4 անգամ առանց կրկնելու չէր կրնար արտասանել :

Խեղճ Տէր Յովհաննէս անկիւն մը կծկրտած կը կայ-  
նէր. Մութասարբքը երբ կը հասկնայ եղելութիւնը, ան-  
միջապէս մի քանի խումբ ժանտառմաներով պաշարել  
կուտայ Զիթճիւէր սօդաղը ըսուած թաղը, և կը հրամայէ  
որ՝ Յ տարեկանէն մինչև 15 տարեկանը, որչափ թուրք  
մանուկներ տեսնեն՝ առանց հարցուփորձի վայրկենական  
կառավարատուն բերեն: Եւ փաշան Եպիս.ին սիրտը  
առնելով կը յաջողի տեղը նստեցնելու:

Ժամանակը իրիկուան կը մօտենայ. հեղ մըն ալ Զիթ-  
ճիւէր սօդաղը ին կնիկները, երբ կը տեսնեն որ չօճուխ  
մը չէ մնացեր փողոցներուն մէջ, կը սկսին վլուգքի.  
Իրարու հարցնելով „Քէլէ Թաթմա պաճը պիզիմ էնմէտ  
սիզտէ մի՞.” ան միւսը կ'ըսէ. „Քէլէ պիզիմ Մըստաֆա  
տա եօգտուր...” մին կ'ըսէ „Ալի տէ կէօրիւնմէյօր...”  
մէկը կ'ըսէ „Վէլի տէ զայս օլտուր...” վերջապէս, մէկը  
կ'ըսէ անոնց: „Քէլէ խապէրինիդ եօդ մը. պիր սահաթ  
օլմաաը տահա. իքի իւչ պէօլիւք ժանտարմալար  
կէլալիւէր զէ կէօրտիւքլէրի չօնուքլարը թօփարլատըլար  
կէօթիւրտիւէր պիլմէմ նէրէջէ...”

Երբ կը լսեն այս լուրը, բոլոր թաղեցիք Ահմէտիմ,  
Մահմէտիմ, Ալիմ, Վէլիմ, Հիւսէյնիմ, Հասանրմ,  
Մուսթաֆամ, ըսողները կը փութան դէպի պալատը: Երբ  
կը հասնին դուռը, լսւր կը արուի փաշային: Փաշան կը  
հրամայէ որ անմիջապէս ներս առնեն զանենք և մէկ  
հատիկ իսկ չփախցնեն. ինքն ալ Եպիսկոպոսին հետ  
միասին կ'իջնեն ընդարձակ բակը և կը բազմին իրենց  
յատկացեալ աթոռներուն վրայ:

Մութասարբքը կը հրամայէ ժանտարմաներուն, որ

անոնցմէ մէկիկ մէկիկ բերուի իր առջեւ և պաշտօն կու  
տայ մի քանի ոստիկաններու, որ իւրաքանչիւր հօր 12  
տ է յ ն է ք զարնեն ու 75 դրշ. ճէղա առնուի...: Կ'ըսէ անոնց „Եթէ դուք ձեր լակոտները չէք կրնար  
կրթել, ես կարող եմ կրթելու, լակոտներուն հետ...  
հայրերն ալ...”: Այսպէս ամէն մարդու զաւակը իր  
ծնողքին յանձնելով թող կու տայ և կը հարցնէ Եպիս-  
կոպոսին „Նասօթ օլտու տէսփօթ էֆէնտի. Քէյփին կէլ-  
տիմի...”: Եպիսկոպոսը քմձիծաղով մը կ'ըսէ .., կի-  
րազ օլտու... մէնմունում. լաքին... եափան պէն  
օլաձագ իսիմ...”:

Ցաջորդ օր, մութասարբքը կ'ուղէ որ ճաշի հրամցնէ  
զայն և այնպէսով բարեկամութիւն հաստատէ անոր  
հետ. ուստի կը պատրաստուի սեղանը. վար կ'իջնեն  
անոնց հետ նաեւ միւֆթին, գատըն և բոլոր բարձրաս-  
տիճան պաշտօնեաները կը շարուին իւրաքանչիւրը իր  
տեղը. իսկ Եպիսկոպոսը ճիշդ մութասարբքին քովիկը,  
կը սկսին տեսակ տեսակ կատակարանութիւնով զուար-  
ճանալ. վերջապէս կերակուրի տեսակներու շարքին մէջ  
Եպիսկոպոսի բերած կարագէն ու պանիրէն ալ կը բեր-  
ուի. Երբ կը ըկսին ախորժակով ուտել, ինչպէս կ'ըլլայ  
փաշային բերանը մազ մը կ'երթայ կարագին հետ\*):  
Դառնալով Եպիսկոպոսին կ'ըսէ. „Տէսփօթ էֆէնտի, զանն  
էտէրիմ, քի սիզ սէնէտէ եփտիկինիզ եազ իւէ փէյնիր  
վէ սայիրէ իւէ պիր իքի պաթման զըլ եէրսինիզ...”:

Եպիսկոպոսը կ'ըսէ. „Բնական է, որովհետեւ կա-  
րագին, պանիրին, մածունին մայրը մազօտ է... սա-

\* ) Ֆանուզ ոչխար չըլլար, սեւ այծ կ'ըլլայ, ուստի  
սեւ մազեր կը տեսնուի այծեղէններու մէջ:

կայն դիտցած ըլլաս որ դուն ալ եթէ 2—3 տարի հոս ապրիս, հազարի, սպանախի, սոխի, սխտորի հետ մէկ դանթարէն աւելի . . . , աղբ կ'ուտեսե . . . :

Փաշան ու եպիսկոպոսը այնչափ իրարու հետ սերտ բարեկամ կ'ըլլան, որ առնուազն ամիսը մէկ անգամ փաշան իր քով կը կանչէր զայն, և անոր մէկ խօսքը երկրորդ անգամ կրկնել չէր տար:

## ՏԻԿՈՂՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ՂԱՐԸ ՄՈՒՍԹԹԱՎՓԱ

Օր մը թանըրցի Ղարա Մուսթաֆա անուն կոպիտ թուրք մը, Տ. Նիկողոս եպիսկոպոսին թրքութիւն կ'առաջարկէ, բաելով թէ „Մահրասա էֆ. եթէ դուն թուրք ըլլայիր, ևս աւելի կը սիրէի քեզ և թէ բոլոր թուրքերուն սիրելի կ'ըլլայիր ու երկնից արքայութիւնը կը ժառանգէիր, մեր Մուհամմէտ մարգարէին հետ . . . ”:

Եպիսկոպոսը կ'ըսէ. „Աղա Մուսթաֆա, իրաւ ես շատոնց ի վեր մտադրած էի, երկնից արքայութիւնը” ժառանգելու միջոցը գունել երբ օր մը այս խորհուրդով գիշերը քնացած էի, Արկինքէն դուռ մը բացուեցաւ և հոն հրաւիրուեցայ ու գետնէն մինչեւ երկինք երկարող լուսաճանչ սանդուիս մը խումբ մը հրեշտակներու հետ երկինք հասանք. այնպէս տեղ մը որ խօսքով բացարել անկարելի է:

Ահա անակնկալօրէն Աստուծոյ պատգամը Գաբրիէլ (Ճեպրայիլ) մէլէկը քովս զանուեցաւ. ահ ու սարսափի մէջ հաղիւ կրցայ հարցնել թէ „Ո՞ր եմ ես . . . ” պատասխաննց հրեշտակը ինձի. „Հիմանուկ դուն արքայութեան մէջն ես”, Հրեշտակի այս խօսքն քաջալերուելով, աղաչեցի անոր որ ինձի ցուցնէ ամէն աղզի

ընտելիիք տեղերը ու հրամայեց ինձի որ լրեն հետեւիմ. հրամանին համաձայն հետեւեցայ լրեն:

Նախ տարաւ զիս սենեակ մը, որուն մէջ կային հազարաւոր հին ու մին, խարխուլ և թոռներ ու մաշած գորգեր և ուրիշ անօթներ . . . : Անկէ տարաւ ուրիշ տեղ մը, որուն մէջ ալ կային նոյն տեսածներս. բայց տաշընէն փիչ մը նոր կ'երեւար: Վերջապէս շատ մը տեղեր պատցուց զիս. սակայն ամենավիրջինը ուշագրութիւնն գրաւած էր: Հոն շարած էին կանոնաւորապէս անթիւ նոր և փայտոն աթոռներ, նստարաններ ու բազմոցներ, անոնց ամենաբարձր տեղը կը փայլէր լուսաճանչ, աղամանդակուու աթոռ մը և անոր երկու կողմը շարուած էին իրարմէ սարբեր զանազան աթոռներ, սակայն բոլորին ալ վրան գրեթէ երկու մատի չափ փոշի իջած էր . . . : Ստիգմուեցայ հարցնել, հասկնալու համար թէ ինչո՞ւ այսպէս են ասոնք և ըսի. ով հրեշտակապետ ի՞նչ են այս տեսածներս: Ըստ ան. «Այդ տեսածներէդ, ամէն մէկը մէկ աղզի կը պատկանի»: Առաջին տեսածդ հայերուն էր, երկրորդը՝ յոյներուն եւայլն և Բայց այս վերջինը թուրքերուն կը պատկանի. մեր ամենակարող Աստուածը անոնց համար պատրաստեց ու ամենաբարձր աղամանդակուու աթոռը Մուհամմէտ մարգարէին աթոռն է . . . : Ղարա Մուսթաֆա կ'ուրախանայ:

Ըսի հրեշտակին. ով հրեշտակ Աստուծոյ. ինչո՞ւ հայերուն սենեակի մէջի աթոռները հին ու մին խարխուլ և մաշած են ու թուրքերունը նոր և լոյսի պէս փայլուն են . . . : Ըստ ան. «Հայերունն ալ միշտ այսպէս էին. բայց շատ գալէն, գալէն մաշեցուցին . . . իսկ թուրքերէն տակաւին ոչ ոք եկած է հոս . . . բացի Մուհամմէտ մարգարէին . . . անոր ալ մեր Տէր Աստուած

բարկանալով. «Դուն հսս զործ չունիս, ել և գնա՛... հոն, ուր որ գացին քեզի հետեւողները...»: Այն ալ գնաց, այլեւս չի վերադարձաւ. չենք գիտեր թէ ուր մնացին անոնք...:

Հեղ մըն ալ ահ ու սարսափի մէջ արթնցայ որ արիւն քրտինքի մէջ մնացած եմ և դեռ սիրոս կը դուղայ. այն օրէն ի վեր, ոչ թէ միայն թուրք ըլլալ չեմ ուղեր, այլ նոյն խակ թուրք անունը լսել չեմ ուղեր, ոչ ալ անոնց երեսը տեսնել կ'ուղեմ...:

ՔէջՍիԶԵԱՆ ՄԿՐՏԻՉ ԿԱԹՈՂԿՈՒՄ ԻԼԼԻ ՄԻԿԵՂՈՒՄ

### ԱՌԱՋՆԻՐԴԻՆ ԱՇԽԱԼԸՆԻ

Միկէղուս եպիսկոպոսը, պաղը պաղը Մկրտիչ կաթաղկումն անլա եղ, դայմօխ, պանար, մածուն. Կը տանայ աղիւ կաթաղկումն չօտ խօշը կուրթօ կը հալիսայ աղի, էնուր համօ էօր մը կօ հարցնէ թէ՝ սրբազնն էս քին բիրօծ անլա եղիդ, դայմօխիդ չօտ անուշ է, իս չօտ տեղ կիրլիմ ամմա. էսունց հօմը ֆարիլը կօ տիսնամ. բատէ՞ ին էսիր էսիր կ'ըսէ սրբազնը, մեր վանքնը տավրէն է. մինք չօպն մը ունանք անունը Ղըլլը կ'ըսին, հին չօպօն է. չօտ պարպիտ, էնուր համօր շինօծ այծեղէնները ինտէս անուշ կունօն:

Ինք չօտ հալվուր չէ, օրթա պօյլու, ինէմիրնօծ մուրուքով մօրդ մէ՛: Վօխտ մը սօնկրօ չօտ կունո նը Մկրտիչ կաթաղկուս Ֆուռնուսօ վօնքը ուղրամիչ կունու: Սրբազնը, էէմէն Ղըլլէ խապօր մը կը ճամբէ թէ՝ քիչ մը անլակու, դայմօխ, պանար, մածուն թող առնայ չապըն թող գոյ:

Զօր էն պարապօրը, խէմիրնօծ մուրուքով, օրթա

պօյլու մէկ մը կը անկվայ կաթաղկումն դէմը ու պըզաթիկ խալկին մը մածուն, քէկուկ մը, անլա եղ, թապախակ մը դայմօխ կը դնէ կաթաղկումն առջիւը:

Մկրտիչ կաթաղկուս իփօր կի տիսնայ էս մօրդը, սրբազնան կը հարցնէ՝ Ղըլլը ըսօծ մօրդիդ էս սրբազնն...:

Միկէղուս եպիս. կ'ըսէ. — չէ վեհափառ տէր. էս է քին տիսօծիդ թէրթուք<sup>8)</sup> սէ, տահա Ղըլլըս չի տեսօր... քիչ մը սօնկրօ Ղըլլըս է պիտէ ցրցընիմ քիդ...:

ՔէջՍիԶԵԱՆ ՄԿՐՏԻՉ ԿԱԹՈՂԿՈՍԻՆ ՀԵՏ

### ՆԻԿՈՂՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ԿԱՏԱԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Նիկողոս եպիս. երբեմն Մկրտիչ կաթողիկոսին կարգ, սեր, թարմ պանիր և մածուն կը տանի եղեր: Մկրտիչ կաթողիկոս շատ կը հաւնի եղեր, ուստի, սրբազնին կը հարցնէ թէ. «Սրբազն, այս քու բերած կարագդ ու սերդ շատ համեղ են. ես շատ տեղ կերած եմ սակայն ասոնց համը շատ տարբեր է անոնցմէ. ասոնք ուսկի՞ց են, Ասոնք կ'ըսէ սրբազնը, մեր վանքի այծերէն են. մենք հովիւ մ'ունինք անունը Մազոտ կ'ըսեն շատ վարպետ հովիւ մըն է, անոր համար բոլոր պատրաստած այծեղէնները այսպէս համով կ'ըլլան. այնչափ ծեր ալ չէ, սպիտակախառն մօրուքով, միջաւ հասակ մարդուկ մըն է: Օրին մէկը ինչպէս կ'ըլլայ, Մկրտիչ կաթողիկոս Ֆունուզի վանքը կը հանգիպի: Սրբազնը անմիջապէս Մ ա զ ո տ ի ն լուր մը կը

<sup>8)</sup> «Քէրթուք» ըսուածն ալ ճիշդ վերոյիշեալ Ղըլլըն նմանող ծերուկ հովիւ մըն էր:

ԴՐԿԵ որ շուասով քիչ մը կարագ, սեր, պանիր, մածուն հասցնէ: Մինչեւ այն ատենը սպիտակալիստոն մօրուքով, միջահասակ մէկը կը տնկուի կաթողիկոսին դիմացը և պղափի սըթիլ մը մածուն, քչիկ մը կարագ և կտոր մը թարմ պանիր ու պնակ մը սեր, կը ներկայացնէ զեհափառին: Երբ զեհափառը կը տեսնէ ասոնք ու այդ մարդու սրբազնին կ'ըսէ: «Մազուս Մազուս ըստած մարդու այս է...: Սրբազնը, ոչ զեհափառ տէր. այս քու տեսածդ Ք է ը թ ի կ ո է, գեռ Մազուս չի տեսար...: Փիչ վերջը զայն ալ պիտի ցուցնեմ քեզի:

### ԻՄԿԻՆՑ ԿԱՐԱՊԵՏԸ

Ֆուռնուսօ վօնքը չի փթէնի մ'ունէր, անունը՝ Խոկինց Կարապիտ կ'ըսան: Էդ Խոկինց Կարապիտը էօր մը Լեզիօրտ (Լեզի արա) բավող թառէն լածք գէհիլնիքէն վիրի զեհուն իրկու չէրքէղ կուգոն Խոկինց Կարապիտին ձեռքոցը երկու պահուրէնէ կ'առնան չօր էն պարագորը. Խոկինց Կարապիտը ինքիր մըջոցը դանօկը կը հանէ. իրիք զուրուշ է փարօ, չէրքէղնուն կ'ըսէ: «Չէրքէղնի, պախորէքը առաք, էլ իս առունց պախորէ տանը չիմ իրթօ, առէ՛ք ըստ երիք զուրուշը. հօնցիկէ ձիզ սա՞ր դանօկ մ'է. հօնցի իսէ կօ պառկիմ քէլիցէ՛ք զաս զէնիցէ՛ք, եա չէ նը, դաք տըւէ՛ք ինծի չուրս մէթէլիք, իս դէնիմ ձեր իրկուքն է...»:

Չէրքէղնին շաշմիշ կունօն: Ամմա Խոկինց Կարապիտը առջըմսան կը պառկի, կի դէնէ ձինչիլ. չապը՛խ զէնիցէ՛ք զաս, չէնը չապը՛խ չուրս մէթէլիքը տըվէ՛ք օր իրկուքիտ է մէրը իս... լացընիմ, չինքի էս պախորէքը, չէ թէ ձիզ կիմի շընվաքը, իրկինքէն Քրիստուսէ ինսա նը չի կանուտի, չիւնքի Քրիստուսէ կը վախէ

Տէլի Մահրասիննէ, (Նիկողոս եպիս. Խորխորունիչն բանել կ'ուզէր):

Իրոր կը լսին չէրքէղնին, Տէլի Մահրասա անունը, Խոկինց Կարապիտին ուտքը կ'ընկնան ու թիֆէնկ մը, իրկու խոկից փարօ կուտօն. «Աման Կարապիտ իրթօսնը Տէլի Մահրասին բօն մրսի. մինք ըզքիզ ոլնամիշ էրինք: Կ'ըսին ու կ'ացնան կ'ուբթօն...»:

### ԻՍԿԵՆՑ ԿԱՐԱՊԵՏԸ

Ֆոնուզի վանքը, երկրագործ մ'ունէր, անունը՝ Խոկինց Կարապիտ կ'ըսէին: Այդ Խոկինց Կարապետը, օր մը Լեզիեօրտ (Լեզի Արտ) բսուած արտին մէջ, հերկ հերկելու ատին, վերի կողմէն երկու չէրքէղնէր կուգան ու Խոկինց Կարապետին ձեռքն երկու եզներն ալ կ'առնեն: Ոյն ատին, Խոկինց Կարապետը իր մէջքէն դանակը կը հանէ, երեք զուրուշ ալ դրամ ու չէրքէղներուն կ'ըսէ: — Չէրքէղներ, եզներս առիք, այլեւ ես առանց եզներու առւն չեմ երթար, առէ՛ք սա երեք զուրուշը, ահաւասիկ ձեզ սուր դանակ մ'ալ. ահաւասիկ ես ալ կը պառկիմ, եկէ՛ք և մորթեցէք զիս... եթէ ոչ, դուք ինծի սուե՛ք չորս մէթալիք, ես ձեր երկուքն ալ մորթեմ...»:

Չէրքէղները կը շուարին այս յանդոնօրէն կատարուած շարժուձեւերէն, իսկ Խոկինց Կարապետը առջեւնին երկննալով կը պառկի և կը սկսի պոռալ, «Շուտ ըրէ՛ք, մորթեցէ՛ք... եթէ ոչ, շուտ տուե՛ք չորս մէթալիքը, օր երկուքիդ ալ մայրը ես... լացնեմ, այս եզները ոչ թէ ձեզի պէտ չուները. այլ, երկինքն Քրիստոս ալ իջնայ, չկրնար ուտել. որովհետեւ Քրիստոս ալ կը վախնայ Տէլի Մահրասայն...»:

երբ չերքէզները կը լսեն «Տէլի Մահրասա», անունը իսկոյն, իսկենց Կարապետին ոտքերը կ'իյնան ու կ'աղաքն. որ Տէլի Մահրասային բան մը չըսէ և իրեն ահրացան մը ու երկու ոսկինուէր տալով, կ'ըսեն, «Մեն քեզ փորձեցինք» ու կ'անցնին կ'երթան....

### ԿԱՆՉԲՅԻ\* ԹԻՒՐՔՆ ՈՒ ԽԵԽ ԽԵԶԲԻՐԸ

Կօր մը Ալաճճունց Թիւրիւս աղէ օտէն կէնըցա թիւրք միսադիր կունու իրիկունը իրոր մուռուզցաք հու կը ափզըվան, թիւրքը կը դէնէ պարծինոլ թէ մուռուզցաք. իս իրոր կէնչին լլիլիմը ձիր ալօյիդ Աստվօնն իմ: մուռուզցա Խեւ Խէջիրնէ հոն նստ տինկնէմի՛ կէնէ աղի: Առաւտուն կանուխէն Խեւ Խէջիրը իր քէօթիւ տապանչալըն մէջկը կը խէթէ կուրթ Թիւրքին անցնիլա ճամրուն վիրէն կը նստայ: Թիւրք Խնքիր պէտք նօծ օղը, սապունը կ'առնայ ճամրօք կ'իւլէ: իրոր Ղըրսիս աղբրնին կը հասնա, նախոր մէ իս Խէջիրը. ձիուն սախաղըզօնը կը բռնէ:

— Մըդափի թիւրք, իրիկունը օտէն զասէտիսօք!

— Տիսօ, Խէջիր աղօ:

— Ի՞նչ բսար հոն:

— Բօն չըսա Խէջիր աղօ:

— Զըսա՞ր թէ ալօյիտ է Աստվօնն իմ:

— Հոսա, էվէ կ'ըսիմ. չիւնքի չուխուր ասօրը (կէն չն) իմնէ:

— Ուղուրդ է. մըխսը թիւրք: Հումծօ ինձի հէջէ՛ ըսո տապանչալըն քիզ սընամիշ պիտէ էնիմ. էկէր դա՞-

\* ) կէնչի (կանչի) մոնուզէն 1--2 ժամ հեռաւորութեամբ դաշտ մըն է:

Աստվօծիոնը էս տապանչալըն չի դընգի. էկէր աընգէլէնը, էսճիճը քիզ չանցնա. էն վօխղը իս է քիզ Աստվօծ կը ճրվօմ. ուվօր չը ճըվօնը էնուր է մէրը... կը լաւընիմ Զէ, թէ՝ էսճիճիս քիզ անցնա նը, քիզ կիմի Աստծուն մէրը..., կ'ըսէ ու թէլթուքը կի քէշէ: Թիւրքը գիտինը կը փռուայ. ինքէ ձայը հեծօծը կիմի ուզուրդ Թիւրիւս աղէ խէջը կու գօ:

— Կօ տիսնա՞ս Թիւրիս աղօ, էս ձայը. իրիկլօն ձիր Աստծուն ձայ նէ, ըսիր է, էնուր օղնու սապուննէ. օնդին անցնա ինտէտ Աստծուն, հիգին հինցիյէ կիցի մէկ էսճիճով շուն կիմի սատկիցօվ...: էկէր չուխուրասարցա Աստվածնատ ալօյնէ ինտէսէնը, ամէնչ օր իրկու հէրիր Աստծու մէրը... կը լացնիմ... հէկիտի միր Ասլօծը, զուրպօն նօմ ինքիր, մաշալլահ. մէկ հօտ է ըմմա, պըթթուսուն (1) ինտէտ Աստուածնու մէրը... կը լացնէ...:

### ԿԱՆՉԲՅԻ ԹՈՒՐՔՆ ՈՒ ԽԵԽ ԽԵԶԲԻՐԸ

Օր մը Ալաճճանեան Թորոս աղային սենետիր կանչըգի թուրք մը հիւր կ'ըլլայ. իրիկունը երբ մոնուզցիները հոն կը հաւաքուին, թուրքը կը սկսի պարծենալ: մոնուզցիներ, ես երբ որ կանչին ելլեմ ձեր ամենքիդ ալ Աստուածն եմ: մոնուզցի Խեւ Խէջիրն ալ հոն նստեր մտիկ կ'ընէ եղեր: Առաւտօս կանուխէն Խեւ Խէջիրը իր հին ու մին ատրճանակը մէջքը կը խոթէ ու կ'երթայ թուրքին անցնելիք ճամրուն վրայ կը նստի:

Թուրքը իրեն պէտք եղած աղն ու օճառը կ'առնէ և ճամրայ կ'ելլէ եւ կը հասնի Ղըրլիսի աղթիւրները, մէյ մըն ալ Խեւ Խէջիրը ձիուն լըկամէն կը բռնէ:

1) Պըթթուսուն կը նշանակէ անսահման Թիւրի:

-- Մահաեսի թուրք, իրիկունը զիս ալ տեսա՞ր  
Թորոս աղային սենեակը:

-- Տեսայ Խէջիր աղա:

-- Ի՞նչ ըսիր հոն:

-- Բան մը չըսի Խէջիր աղա:

-- Չըսի՞ր թէ Ալմէնքիդ ալ Աստուածն եմ. . . . :

-- Ըսի և նորէն Կ'րսնմօ սրովհետեւ կանչին իմս է :

-- Ճիշդ է մըղոի թուրք, Հիմակ ինծի նայէ՛. առ

աարձանակը քեզ պիտի փորձնմ. եթէ զուն Աստուած

ես, այս տարձանակը չի պայմիր եթէ պայմի ալ

գնդակը քեզ չանցնիր, այն ատեն եսալ քեզի Աստուած

կը կանչեմ և ով որ ալ Աստուած չի կանչէ, անոր ալ

մայրը . . . կը լացնեմ. Եթէ ոչ, քեզի պէս Աստուածոյն

մայրը . . . կ'ըսէ ու րլթակը կը քաշէ: Թուրքը գետին կը

տապալի, ինքն ալ ձին հեծածին պէս, ու զդակի թորոս

աղային քով կու գայ” Կը տեսնե՞ս թորոս աղա, Այս

ձին իրիկուան ձեր Աստուած ձին է, ասոնք ալ անոր

աղն ու օճառներն են: Օճախը մարի ատանկ Աստուածն.

հոգին Հինցի (1) ելլելու վրայ է եղեր, մէկ գնդակով

շան պէս աստկեցաւ . . . Եթէ կանչըցի Աստուածներդ

բոլորն ալ այսպէս են, ամէն օր երկու հարիւր Աստու-

մայրը . . . կը լացնեմ:

Հէյկիտի մեր Աստուածը, զուրպան րլամ իրեն,

մաշալլա՞ն, մէկ հատ է, բայց պըթըոսուն, այդպէս

Աստուածներու մայրերնին . . . կը լացնէ . . . :

1) Հինցի բառը կը նշանակէ սեւէ բանի մը ելլելու

վրայ և իյնալու վրայ, եղածը հասկցնելու համար կտրճ

բառ մը:

### ՄՈԶԻԿ ԱՌԱՔԵԼԻ

Օր մը Ֆանուղցի Մօզիկ Առաքելը, Տատուր անուն

մէկուն հետ, Ֆանուղի Սու Զաթը բառւած վայրը՝ մաքի

(ոչխար) գոզնալու կ'երթան, (1—2 ժամ հեռաւորու-

թեամբ) ուրկէ կ'անցնին Սուրիոյ բոլոր վաճառականնե-

րուն արջառները: Մօզիկ Առաքելը կը դրկէ Տատուրը

այն անտառներուն մէջ, ուրկէ պիտի անցնէին ոչխար-

ները: Խորամանկութիւնով մը կ'երթայ հոգիւին քով և

իբր բարեկամական յարգանք՝ կու աայ քիչ մը չամիչ,

թուզ. Ընկոյզ և ուրիշ քաղցրեղէններ. . . . Երբ պատ-

շաճ բարեկամական ձեւակիրպութիւնները կը վերջա-

նան, հոգիւը կ'ըսէ. «Տօսթում Առաքել, պիր թիւրքիւ

չաղրը տա տինկլէյէլիմ. . . . :

Եկուր տես որ նոյն պահուն Տատուրին գլուխը

Առաքելին աչքին կը հանդիպիւ Առաքելը կ'ըսէ. «Տօս-

թում իսթէտիկին թիւրքի օլուն, լաքին պէն թիւրքէ

թիւրքիւ պիլմէմ. Եկուր իսթէրսէն էրմէնիմէ թիւրքիւ

չաղրայրք. . . . :

Վերջապէս հոգիւը կը հաւանի ու կը սկսի չէրէղ-

ներէն ուտել ու իր անկեղծ բարեկամին Դ թիւրքիւն

մտիկ ընել. . . . :

Յօծ գնօ Տատուր, յօծ գնօ,

Պուրքիդ ծերը կօ կըրվըննօ,

Խուշօւր գմօկ կեռ աղջիրնուն,

Գէշէ՛, քէշէ՛ ոս գնօ. . . . :

— Ագէրին, տօսթում ավէրին, մաշալլա՞ն, նէ

թաթլըտա սէսին վար իմիշ, տէվամ էթ տօսթում տէ-

վամ էթ. . . . :

Հռանտ հէյէ իրկու դահիտ,

Քիչ մը ցածցու իրկէն պօյիդ

Դահան մահան անկէճ միտօ,  
Կէնճ, խուշուրնան գէհէ՛ զնօ...  
Հէրիփը գեռ ըռահօթ է,  
Գըլախիդ բօց, թիւիդ սիթէ,  
Անտա դահիդ դիժօր դօթ է  
Հէջ մի վախի քէշէ զնօ...  
Պէճիդ պէճիդ դան խարզըցիր,  
Էղը ձրօ\* մօտը կիցիր,  
Էս շնվաքք մամրօք հանիմ,  
Քիչ մը ոօնկրօ խէջիդ կ'իլլիմ....

### ԹԱՐԴՄԱՆԱՌԻԹԻՒՆ

Յած զնա՛ ծատուր ցած զնա,  
Գլխարկիդ ծայրը կ'կրեւայ,  
Խոշոր դմակ, ծուռ եղիւրաւորներէն,  
Քաշէ՛, քաշէ՛, առ զնա...  
Չամիչ տուի, ինքը կ'ուտէ,  
Գոռում գոյումը բոլոր սուտ է,  
Խոր ձորը քովդ մօտ է,  
Ոտքերը կապէ՛, նետէ զնա'...  
Աղէկ նայէ երկու կողմըդ,  
Քիչ մը ցածցուր երկայն պօյըդ,  
Ծերին մէրին ականջ մի տար,  
Մատղաշ խոշորներէն քշէ՛ զնա'!  
Մարդը գեռ հոս հանգիստ է,  
Գլուխիդ բա՛ց, թեւդ սօթտէ,  
Անդի ի կողմդ դժուար խորշ է  
Երբեք մի վախնար քաշէ՛ զնա'....

\* էղը-ձուր՝ այդիի ձոր:

Արագ, արագ, դուն հեռացիր,  
Այդեձորին բլրակին վրայ կեցիր  
Այս շուները մամրայ հանեմ  
Քիչ մը վերջն ալ քովդ կ'ելլիմ....

Հովիւր շատ գոհ կը մնայ այս ազնիւ բարեկամէն  
ու քիչ մը բուրդ և զառնուկ մը կը նուիրէ, խստա-  
նալով նաեւ յաջորդ տարի աղուոր խոյ մը, այսպէս սի-  
րալիր «Մնաք բարեւով», կը բաժնուին երկու «Անկեղծ  
բարեկամները» իրարմէ:

### ԱՄԱՆ ՍԱՐԻՒԿ

Ֆոնուզի «Յակոր» անուն երիտասարդ մը, «Աս-  
ոա», անունով աղջիկի մը կը սիրահարուի ու հետեւեալը  
կ'երգէ, իր գաւառաբարբառով:

Քէլէշ քէլէշ հագուէ՛, կապուէ՛,

Դէմիս կանէ՛ ինծի հէլէ,

Տիօնանք թէ մեր տուշմօնն ուզ է,

Աման Սառիկ շօտ քէլէշ իս....

Իս սիլ հակնամ դան ոլ էլվօն

Գլախիդ ոռ կանէչ ճէնտօն,

Վազիդ անցու իսկի կէրտօն,

Աման Սառիկ ի՞նչ քէլէշ իս....

Ալաճոյէ՛ հադնաս, էլէ

Ղութլու կիմի, քիզ կի վէլէ,

Գուտատ ծօնը անէմ շոլ է,

Աման Սառիկ շօ՛տ քէլէշ իս....

Պիրիսմէյէ գլխուդ եազմէն,

Ուտքտիս հագի կարմար ճզմէն,

Քըթատ վրձըվուն խրըզմէն

Մօրդ կը սպանէ, շօ՛տ քէլէշ իս:

Հէլէ՛ բիսիդ էն սիկ պէնկը,  
Աշխարհքիս մէջ չիգո տէնկը,  
Իրիսիդ էդ վարդա բէնկը,  
Մօրդ կը սպանէ, շ'ա քէլէշ իւ...  
ԹԱՐԴԱՄԱՆՈՒԹԻՒՆ

Աղուոր աղուոր հագուիր, կապուիր,  
Դէմս կայնիր ինծի նայիր,  
Տևսնենք մեր թշնամին ո՞վ է,  
Աման Սառիկ շատ աղուոր ես...  
Ես Սիւ հագուիմ, զուն ա՛լ ելվան,  
Գլուխոր առ կանանչ ձէնտան (1)  
Վզիկ անցուր սոկի մանեակ.  
Աման Սառիկ ինչ աղուոր ես...  
Ալաճա (2) ալ, հագուիս նորէն,  
Ղութնուի (3) ալէս քեզ կը զալէ.  
Փօսիդ ծանր պարսկայ չալ է,  
Աման Սառիկ շատ աղուոր ես...  
Մետաքսէ է զիլուղ եազման (4)  
Կարմիր կօշիկ է քու ոտնամտն,  
Քթիդ անցուցուած խրզգման (5)  
Մարդ կը սպաննէ, շատ աղուոր ես...  
Հէլէ երեսիդ այն սեւ իսալը...  
Աշխարհիս մէջ չի կայ նմանը,  
Ղամզէներուգ վարդագոյնը,  
Մարդ կը սպաննէ. շ'ա աղուոր ես...:

- 1) ձէնտան կ'ըսեն բարակ եազմային (կոտոլ)
- 2) Ալաճա խասուտակ :
- 3) Ղութնու մետաքսեղին :
- 4) Եազմա կամ եաշմագ, թրք. (եաղլըդ):
- 5) Խրզգման սոկիէ կամ արծաթէ շինուած դնդաւան մը քթերուն կ'անցնեն :

## ՏԻՆԿԻԾ ՊԱՌՈՊԵ

եավրըմ. առէջ Օսմանցաք (1) կու զին. էս տիգ-  
վընուն հէյիրը շօտ կը չարչարկան, կօր մը, իս նստիլա  
շրչիր (2) կօ քէշա, անձօ (3) նախըլ մէ տիսնամ օր,  
Օսմանցա մը մաօվ տանը: Մտօծը կիմի հարցուց, «Ղա-  
րը, հանը ձէվիդ. պէն ձէվիդ իստէր», իսէ քչիդիրը (4)  
քիչ մը խշէշ երզընիւա քուշը (5) գլնիլա համօ. զին  
ցըցըցա «Ոհա ձէվիդ...» ըսա: Օսմանցան տիսօվ օր ըք  
կօ հասկընօմ, ինք է քշիզիրը նստիցօվ դէնիցհարդնիլ.  
«Ղարը, ձէվիդ պու մը արը: իսէ — պու տուր ըսա:  
Սօնկրո չըչիրին քարմօնը (6) ցըցուց, ըսաց «Ղարը ես շո-  
նչը արը: «Պու տա ձէվիզին բիլիկի տիր... եավրըմ  
...» ըսա: Օսմանցան քիչ ըը բաւմպկի կուտ ձանկից  
ու ինձի իրէնցնցուց: «Եա դարը պու նչ տիր»: «Եավրըմ  
ու տա ձէվիդին... չէյի տիր...: Օսմանցան տիսօվ օր  
թիւրքիւրէն չըկօ հասկընօմ, իլօվ տէրթօնիքէն՝ նախրէ  
մէ ունկուզան տըպրօկը զըլախը դիպօժ (արբատօնիը (7)  
կախիլա տըպրօկը: Օսմանցան ցըցուց, թիրօնը բացօվ  
տիսօվ օր ունկիզ է, ծըծաղիլէն ըսաց. «Ղարը ենա թա-  
ման ձէվիդ...»: «Եավրըմ օ ձէվիզ տէյիլ. օ զօգ տուր  
զօգ...»:

- 1) Օսմանցա կ'ըսէին անսնց, օրոնք անկանոն զին-  
ուորներ էին, կառավարութեան նոր եկած ատենները:
- 2) Զրչիր բամպակի զտիչ:
- 3) Անձօ կը նշանակէ անակնկալ և կամ հեղ մըն ալ:
- 4) Քշիզիր օմախին եղերքը:
- 5) Քուշ օմախ:
- 6) Քարմօն բամպակի զտիչին խաչաձեւ չըշանակը:
- 7) Արլստօն առաստաղ:

Իբր ինտէս ըստ, մընչն տօսը քաօն հօտ առօպ, նուրուկենց տըպքը կին բիրօնը կապից, առջըքու տեղը կախից ու ծրծագիլէն իրօյ զնօց . . .

## ՏԻՎԻԲԾ ՊԱՌԱԿԸ

Զաւտկս, ժամանակին օսմանցիք այս կողմերը կուգային և այս տեղերը գտնուող հայերը շատ կը չարչարէին: Օր մը երբ ես նստեր ճըրճը (բամակի) զտիչ կը քաշէի, հեղ մըն ալ անակնակալ, օսմանցի մը մտաւ տունը. և մատածին պէս ըստւ.՝ Ղարը ճէվիդ կ'ուզեմ. ո՞ւրէ ճէվիդ: Ես ալ խըշերը (բամպակի խողակ) ցոյց տալով ըսի. «Ահա ճէվիդ...»: Օսմանցին շուտարած, խոզակներուն կեղեւները, (որոնք զիզուած էին օճախին եղերքը, քիչ քչիկ վառելու համար) ցոյց տալով հարցուց. «Ճէվիդը ա՞յս է»: Այս, ըսի... եւ յետոյ դախչին ըրջանաւկը ցոյց տալով ըստւ. «Թ՛վ դարը ապա այս ի՞նչ է: Պատասխանեցի ըսելով. «Այս ալ ճէվիդին բիլիկն է (ըրջանակ): Մինչեւ այն ատեն քիչ մը բամպակի կուտ ձանկելով ըստւ. «Ուրեմն այս ի՞նչ է: «Այդ ալ ճէվիդին... բանն է...: Օսմանցին երբ տեսաւ որ թուրքերէն չեմ հասկնար, խնդալէն ելաւ տանը երկայնքը կը չափչըփէր, երբ զիխուն դպաւ առաստաղէն կախուած ընկոյզի տոպրակը... «Ահա թաման ճէվիդը...» ըստ Օսմանցին: Եավրում, ըսի անոր, այդ ճէվիդ չէ, ճէվիդ չէ, այդ զօգ է զօղ...: Երբ այսպէս ըսի, մարդը վար տուաւ ընկոյզի տոպրակը և բերանը բանալով՝ տասօր քստն հատ ընկոյզ տուաւ ու նորէն առաջուան տեղը կախելով զուրս ելաւ, խնդալով գնաց...: Սնչուշտ ան հասկցած էր թէ ես թուրքերէն չէի զիտեր: Ինչ զիտնամ ես կը կարծէի թէ խողակին ճէվիդ կ'ըսեն...»:

ՀԱՅԻՍԻՆՑ ՎԱՐԴԻՎՈՐԸ\*

Այս երիտասարդին կը հարցնեն թէ՝ „Վարդիվօր, չօք աս՞րա ունիր օր էն զատօր թիւրքը զէնիցիր. հետաձրմի, չաղօ՞ր...”:

— Դաք խէվ էք աղի, աճըմիշ նոյն ի՞նչ է. Էսիր  
չօց սարտ ունին օր մեր հէյտն կընտէքք առան, աշկրն-  
տէքք... փախցրցան. կընտուցը փուրուն պըլուզը հա-  
նիցին փարչօ փարչօ էրին. հէմ էն դատօր զալրմութան  
էնիլան սօնրօյէ, տահան մէնմօւն չաղօն հու էդ շնուաքք  
իրինց ՄԵՇմէտին խաթրան համօր, ամէն մէկ թիւրք  
հաղարաւոր հէջ ջարդիցին հէմ թա չօր հումմօյէ դեռ կօ-  
ջարդին. գնոյու տիս Հայաստանօ գեհիրը:

Հալպուքի իմ զէնօծիս ալօյս էրտունվիրիք հօտ էր,  
շօտ բօն մ'էր մեր Քրիստիս խաթրան համօր, իս մե-  
ղաւոր մէկն իմ. հէմ աղքօտ մ'իմ, Քրիստիս համօ մա-  
տող չիմ կանի էնի հարուստնան կիմի օր, մէղքիս քաղ-  
վայ. էնուր համօր՝ իսէ կունէլո Քրիստիս խաթրան  
համօ ինքիր աշխարհին մէջ ապրօտ տարուօն գլախ,  
թիւրք մը զէնիցի օր միղքօցիս թուղութան՝ հուգուս  
արքավութան տօ... ինք էրտունվիրիք տարա ապրիցօվ  
իս է 33 թիւրք դուրալոն էրի ինքիր. դաք է մօրդ էք  
Նը դաք է իրկ իրկու հիգի զէնիցէք Քրիստիս խաթ-  
րան համօ...»

\*.) Այս Երիտասարդին պատմութեան մանրամասնութիւնը պիտի տեսնուի Ֆ. Ծ. զբայլիկն մէջ:

ՀԱՆՔԵՍԸՆ ՎԱՐԴԱՎԱՐԸ

„Վարդավառ” կ'ըսեն անօր. „ինչպէ՞ս սիրու ունէիր որ այնչափ թուրք մորթեցիր. երբեք չի կոկծացի՞ր . . . : Կը պատասխանէ Վարդավառը հետեւեալ կերպով . . . : Դուք խենդ էք եղեր. կոկծալը ի՞նչ է . . . անոնք ինչպէ՞ս սրտեր ունէին, որ մեր հայերուն կիները տոին. աղջիկները . . . , փափուցին. կիներուն արգանդներէն մանուկները հանեցին ու կառը կտոր ըրին և այնչափով ալ չգոհանալով, այլ և այլ տանջանքներու ենթարկելէ յետոյ սկսան իրենց Մահմէտին խաթէր համար, իւրաքանչիւր թիւրք հազարաւոր անմաղ հայեր ջարդել նոյնիսկ մինչեւ այսօր զեռ կը ջարդեն. զացէք և տեսէք Հայաստանի կողմերը: Մինչդեռ իմ մորթածիս ընդամէնը 33 հատ էր: Շատ բա՞ն ձբն էր, մեր Քրիստոսի խաթէր համար . . . :

Որովհետեւ ես մեղաւոր անհատ մըն եմ, միեւնոյն ժամանակ ալ աղքատ. Քրիստոսի խաթէր համար մատղներ չեմ կրնար ընել հարուստներուն պէս, որպէսզի մեղքիս թողութիւն ու հոգուոյս արքայութիւն տայ Քրիստոս . . . :

Քրիստոս 33 տարի ապրեցաւ, ես ալ տարուայ զլուխ թուրք մը մատաղ ըրի իրեն . . . եթէ դուք ալ մարդ էք, երկ երկու թուրք ալ դուք մատղեցէք Քրիստոսի խաթէր համար . . . :



ՈՇ ԻՄ ՔՆԿԵՐ

(Մեռած՝ 29 Դեկտ. 1995 Հայկա)

Ո՞հ . . . իմ ընկեր Վարդ-Մելսոնկ, Ծաղիկներու թագուհի, Ընկերներդ զու համակ Թողուցիր մէջ սեւ սուզի . . . :

Անուշանոտ Վարդ-Մելսոնկ, Անակնեկալ թոռմեցար, Իգրեւ սիրուն մի սոխակ Թռա՛ր մեղնից հեռացար . . . :

Խորշակ մ'անգութ մըրկաւ, Մի փոնջ խլեց մեղանից, Անդարձ, յաւէ՛տ նա ինկաւ, Կնել ծոցը սեւ հողին . . . :

Թէեւ մահդ ցրտաշունչ, Ցաւալի էր մեղ համար, Իրը անթառամ ծաղկեփունչ, Պիտ բուրես մեղ անդադար . . . :

Իթաս բարով . . . ո՞հ ընկեր, Այս, հանգչիր զու գնայ . . . էեւ մարմնով մեռած ես, ունդ անմահ պիտ մնայ . . . :

## ՀԱՐՍ ԲՆԿԵՐՔ

Վարդ, երիցուկ, մանուշակ,  
Երեք ծաղկունք մի սոխակ,  
Նոյն պարտիզում կ'ապրեին,  
Թագուհին էր վարդենին:  
Վարդենին թուփին տակ  
Կ'ապաւինէր մանուշակ,  
Պարտիզպանը քանի զար,  
Նախ կը սիրէր զանի յար:

Եւ վարդենին զոցեց զայն,  
Որ չի տեսնէ պարտիզպանն,  
Իսկ Մանուշակն անդադար,  
Չորս դին անուշ բոյր կու տար:  
Երիցուկը շփոթած,  
Գլխուն ճերմակ մը փաթթած,  
Դատաւորի ձեւ առաւ,  
Վարդենին խօսք բացաւ:

«Ո՞վ թագուհի մէջ ծաղկանց,  
Պէտք չէ լինիս դու նախանձ,  
Մեր տէրն է միեւնոյն,  
Նոյնիսկ փշոտ մորենւոյն»:  
Աինչու թեւերդ կ'ելքարես,  
Որ գոցես անոր երես,  
Եթէ ունիս դու լոյս թոյր,  
Ան ալ ունի քաղցր բոյր»:

Մանուշակն է վիզը ճուկ,  
Փափկատերեւ և խեղճուկ,  
Բայց ունի նա անուշ հոտ,  
Քանզի կ'ապրի քեղի մօտ»:

«Առակ մը կայ շատ յարմար,  
Որ կը խօսուի դարէ դար,  
«Քու ընկերդ քեղի պէս.  
Պէտք է յաւէտ դուն սիրես»:

Պատասխանեց վարդենին,  
Դատաւոր երիցուկին,  
«Մ'ընէր դու զիս դատապարտ,  
Ոչ նախանձ եմ, ոչ հպարտ»:  
Սոխակն ըսաւ վարդենւոյն,  
«Ո՞վ թագուհի գերագոյն,  
Այն ալ ունի քեզ նման,  
Անուշ հոտեր անման»:

«Չորս ընկեր ենք, չորս անձինք,  
Պէտք չէ զիրար նախանձինք.  
Այլ, պարտ է մեզ միսուին —  
Ապրիլ ցվերդն աշխարհին»:  
«Ես եմ սոխակն երաժիշտ,  
Եւ ողբաձայն կ'երգեմ միշտ,  
Թէ կոկոններդ փառաւոր,  
Ե՞րբ պիտ բացուին նորանոր»:

\* \* \*

Վարդենին էր քաջ Զէյթուն,  
Երիցուկն էր խիղճ մարդուն,  
Քաջ Զէյթունի թեւին տակ,  
Թունուզն էր այն մանուշակ:  
Իսկ սոխակն երաժիշտ,  
Որ ողբաձայն կ'երգէր միշտ,  
Զգացումն էր մարդուն այն,  
Կ'արձագանգէր դաշտք համայն»:

ՈՂԲԵՐԴԻ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Երբ որ կու գար գարունն անուշ,  
Կ'անհետանար ձմրան մշուշ,  
Ռւլիկները հայրենիքիս .  
Կը մայէին մօտ ականջիս . . . :

Իսկ այժմ հոս ոչ ո՛վ , ոչ ա՛յծ ,  
Ոչ կով , ոչ եզ , ոչ հօտարած .  
Այլ միայնակ հայրենիքիս ,  
Կարօտն ունիմ խորը սրտիս . . . :

Երբ որ կու գար գարունը նոր ,  
Ծաղկէին ծառեր բիւրաւոր ,  
Անտառները հայրենիքիս ,  
Նման էին պէս պէս զորդիս . . . :

Իսկ հոս ոչ թէ լոկ գորդ չունիմ ,  
Բիւրո . . . վիշտերով կը տառապիմ ,  
Երանի թէ հայրենիքիս ,  
Քարը լինէր բարձը գանկիս . . . :

Երբ որ կու գար գարնան ամիս ,  
Մարտ և Ապրիլ , յետոյ Մայիս ,  
Զուրն ու օդը հայրենիքիս ,  
Կ'ընծայէին կեանք մ'ալ կեանքիս . . . :

Իսկ այժմ հոս չունիմ գարուն ,  
Եւ ոչ ամառ , ոչ ալ աշուն ,  
Զուրն ու օդն ալ հայրենիքիս ,  
Հեղեղներն են արտասուքիս . . . :

Երբ կը ծնէր գարնան շողիկ ,  
Եւ կը փէքր հովք մեղմիկ ,  
Պէս պէս ծաղկունք հայրենիքիս ,  
Կը բուրէին իմ ոնդունքիս . . . :

Իսկ այժմ հոս փորս է անյագ ,  
Ջմառ ցուրտ , ամառս տաք ,  
Չի կայ հոս իմ հայրենիքիս ,  
Քաղցրահամը , որ զայ քիմքիս . . . :

ՄԵՆՔ ԶԵՆՔ ՈՒՀԵԲՐ ՈՒԽԻՇ ԲԱՆ

Անմահ հողիք գացէ՛ք տեսէք հայոց Աստուած ի՞նչ կ'անէ .  
Միթէ նորէն երկնից վերեւ նոր Հայաստան պիտ կաղթէ .  
Եթէ իրաւ հայոց համար այս է անոր զբաղմունք ,  
Մենք չենք ուզեր հոն Հայաստան , այլ մեղ թող տայ  
թեւ թիկունք :

Միթէ արդեօք մեր վրէֆը լուծել կ'ուզէ սսոխէն ,  
Եթէ այդ է՝ այդ չի կրնար . քանզի չունի ոին ու քէն ,  
Ով սր . հոգիք ըսէ՛ք անոր՝ միայն թող տայ մեղի զէնք ,  
Մեր սսոխէն մեր վրէֆը մենք մեր ձեռքով կը լուծենք :  
Բայէ՛ք անոր մենք չենք ուզեր ոչ կարասի ոչ անօթ , լոթ  
Մեղի թող տայ սուր , հրացան , փամբուշտ և ուռմբ թնդա-  
եթէ կ'ուզէ հայոց ազգին . . . չորհել փառքեր նորանոր ,  
Թող տայ մեղի ոյժ , քաջութիւն և բանակներ զօրաւոր :  
Եթէ կ'ըսէ . «Ես անոնց տամ այլ Աստուածներ անսահման »  
Մենք չենք ուզեր ոչ «այլ Աստուած» ոչ ալ ուրիշ օգնական  
Այլ մենք կ'ուզենք գարեր ի վեր մեղի պատկան Հայստն .  
Այն մեղի տուն , մենք անոր տէր , զինքն ալ մեղի  
մեծ պաշտպան :

ԱՂՈՓՔ ՀԱՅԿԱԿԱՆ

Ով Տէր Աստուած ամենակալ ,  
Անհուն , անճառ , անօխակալ ,  
Երկայնամիտ՝ և ողորմած ,  
Ունկնդիր մեղ ով տէր Աստուած :

Եթէ անցնի աշխարհք համայն,  
կիր և էս, դու յաւիտեան,  
Համայն Աստուածք են արարած  
Բացի քենէ ոչ զոյ Աստուած:

Մենք գիտենք թէ դու կարող ես  
Խնչ որ կ'ուզես այնպէս կ'ընես,

Սակայն ինչո՞ւ կ'անտեսես մեզ,

Մինչ կը սպասենք անհամբեր քեզ:

Գիշեր ցորեկ քեզ կ'աղօթենք  
Թերահաւատ մեղաւոր չենք,  
Ունինք խորան՝ ունինք սեղան,  
Կը հաւատանք դիտենք ամեղան:

Նա և ունինք պատարագիչ,

Բառասաւոր, գալիր, երգիչ,

Կաթողիկոս, եպիսկոպոս,

Եւ քահանայք քարոզախոս:

Ունինք բուրվառ խնկարկելու,  
Եւ աշտանակ մոմ վառելու,  
Քեզի համար „փառք ի բարձունք”  
Կ'ըսենք և կը թափանք արցունք:

Ունինք նաեւ Ծնունդ, Զատիկ,

Մէկ տարին հինգ նաւակատիք

Բառ օրինացդ ոք. կը պահենք

„Մեղեղիներ, երգելով մենք:

Նաեւ ունինք „Աւետարան”.  
Ար. օրբութիւն” աւագ խորան,  
Էստ օրինացդ կը պաշտենք դայն,  
Որ օգնես Հայ ազգին համայն:

Երիկուններ ժամերգութիւն,  
Աղու հացին ողբերգութիւն,  
„Խոնարհցո” և „ապրեցո”,  
Այլ օրերն ալ, „Տէր մեր կեցո”:

Գիշեր ցորեկ արտասուելով,  
Պաղատեցինք զայս բաելով,  
Շիզմեզս մեր մի յիշեսցես,  
Այլ զթութեամբ քով քաւեսցես”:

Եւ միշտ կ'ըսենք „Տէր ողորմեա”  
„Հայր երկնաւոր մեզ ողորմեա,  
Ովք բարեգութ անոխակալ,  
Շապաղատանս մեր ընկալ”:

Դարձեալ մնջի չմսեցիր,  
Մեր թշնամոյն ձեռք ձգեցիր,  
Ինչո՞ւ համար, ինչո՞ւ արգեօք,  
Քեզ սիրողին չտարիր հոգ . . . :

Զարչարուեցանք քեզ չուրացանք,  
Նօթի, ծարաւ, հաց մուրացինք,  
Նորէն ըսինք „Աստուած մեծ է”,  
Ամենակալ ողորմած է”:

Թէ ըսէինք „Դուք էք Աստուած”  
Պիտ լինէինք մենք ազատուած,  
Բայց քու սիրոյն չըսինք անոնց,  
Թէ՝ „Փրկեցէք մեղաց մերոց . . .”

Հերիք լոես, հերիք ո՞վ Տէր,  
Մինչեւ ե՞րբ մնանք այսպէս անտէր,  
Փրկեայ ըզմեզ գէթ այսու յետ,  
Գովեմք ըզքեզ այժմ և յաւէտ:  
Պէրէճիք, 1917

### ԻՆՉՈ՞Ի ԱՅՍՊԵՍ

Զար թշնամոյն սուրբ ձեռքին,

Միշտ կը սպառնայ հայոց ազգին,

Մենք գերի ենք յանախ թուրքին,

Ինչո՞ւ արդեօք, ինչո՞ւ այսպէս . . . :

Մենք չունեի՞նք գարեր առաջ,

Թագաւորներ՝ խիզախ և քաջ,

Բայց այժմ մենք թուրքին յառաջ

Կը խոնարհինք, ինչո՞ւ այսպէս . . . :

Միթէ արդեօք թուրքը՝ միայն,

Ունի զէնք, սուր և հրացան,

Մեր Ռուրէնեանք անհետացան,

Ինչո՞ւ արդեօք, ինչո՞ւ այդպէս . . . :

Միթէ անգութ թուրքը ունէ՞ր

Սուրբ հոգիով մարդարէներ.

Մինչեւ Հայը Յիսուս ունէր.

Նա չաղատեց, ինչո՞ւ այսպէս . . . :

Հայը չունէր մեծն Աստուած,

Ամենակալ և սորոմած,

Արդեօք ինչո՞ւ նա մեղ չանսաց,

Ինչո՞ւ արդեօք, ինչո՞ւ այսպէս . . . :

Այն է միայն պակասը մեր,

Չունինք . . . հոգի զիրարասէր,

Ոչ ալ նաեւ միութիւններ,

Զիրար սիրող, ինչո՞ւ այսպէս . . . :

Օ՛ն եղրարներ մենք այսու յետ,

Միաճայնինք որ ապրինք գէթ,

Դառնանք զԱստուած մեր փրկաւէտ,

Մենք կ'ազատուինք հազիւ այսպէս . . . :

### ԵՍ ԶԻՍ

Շուր առևի աչերս նայեցայ չորս զիս,

Ոչինչ տեսայ հոն՝ սոսկ տեսայ ես զիս,

Ընկեր մը յարմար, գծնդակ կեանքիս,

Աշխարհի մէջը սոսկ գտայ ես զիս:

Օրերս անցան ա՛ն ու հանաչով,

Կարող չեմ գրել ցաւերըս գրչով,

Վշտի ենթակայ, սիրոյ կրակով,

Տոչորուող մէկը սոսկ տեսայ ես զիս . . . :

Հառաչտնքըս յար ցաւերս անվերջ,

Ոիրաս բռնկած կրակով մանչէջ,

Ցաւի կոճիոի ալիքներու մէջ,

Ընկղմած մէկը սոսկ տեսայ ես զիս:

Որ կողմըս դառնամ աշխարհս է մշուշ,

Չտեսայ օր մը ժամուն ու անուշ,

Բոլոր աշխարհին աչքերուն եմ վուշ,

Ապերջանիկ մարդ սոսկ տեսայ ես զիս . . . :

Երկինքի ամպեր փաթթեցին իմ շուրջ,

Մնացի մինակ անձայն, լուս և մունջ,

Երկնցաւ վերեւս սե բաղդին կամուրջ,

Արեին լոյն ալ լուսաւորեց զիս . . . :

Ոիս 1907

ԹԷՊԵՏ ՌԻՆԻՄ ԲԱՅՑ ԻՆՉ ՕԳՈՒՏ

Թէպէտ ունիմ ես մի զրիչ,

Իսկ չի կրնար գրել՝ զիր ջինջ,

Ճայրը երկաթ եւ կոթը փայտ,

Այն չէ կարող ելլել ի յայտ:

ի սեաթոյր,  
 իբր սե մուըր:  
 Թէպէտ ունիմ մի կաղամար,  
 կարմիր կաւէ շինուած մարմար,  
 Բայց ի՞նչ օգուտ նա դատարկ է,  
 Չունի ներկ որ թուղթը ներկէ:  
 Շինուած հողէ,  
 Անձայն փող է:  
 Թէպէտ ունիմ մելան կարմիր,  
 Որ աչքերէս կը հոսին բիւր,  
 Բայց ի՞նչ օգուտ նա է ահուն,  
 Իմ գրչիս հետ չէ դնայուն:  
 Այլոց ջուր է,  
 ինձի հուր է:  
 Թէպէտ ունիմ թուղթ ալ ճերմակ,  
 Եւ կը փայլի իմ զբիսու տակ,  
 Բայց ի՞նչ օգուտ չեն համամիտ,  
 Որ պատճառեն ինձ մի ժայիտ:  
 Թուղթը փայլուն,  
 Գրիչը քուն:  
 Գրիչ, մելան, թուղթ, կաղամար,  
 Ունիմ նաև սեղան յարմար,  
 Բայց ի՞նչ օգուտ՝ չեն միաբան,  
 Որ ես ըլլամ մի պատմաբան:  
 Միտքը հանճար,  
 Գործիքս անճար:  
 Թէև կ'ուղեմ գրել երկտող,  
 Ոտանաւոր, իբրեւ քերթող,  
 Ո՞չ ի՞նչ օգուտ, հազիւ թէ ես  
 Կրնամ կարդալ մանկիկի պէս:  
 Կարդալս քիչ,  
 Գրիքս ոչինչ...:

- 101 ԻՄԱՍՏԱԼԻՑ ԽՕՍՔԵՐ
- Անդաշտպան արդարութիւնը, նման է անձրեւէ զրկուած բոյսերուն:
  - Անձրեւը երաշտին թշնամին է. իսկ արցունքը մխիթարիչն է ջերմեռանդին և անոր հոգեկան վշտերուն:
  - Ազնւութեան պոակով՝ պսակուեցէ՛ք խղճի դեղեցկուհին հետ. արդարութեան ծովերէն պիտի ստանաք բազմաթիւ, խաղաղութեան գաւակներ:
  - Ամենափոքր ապակիի մը փայլը մարդիկ մէկ աչքով կը տեսնեն. իսկ մութին մէջ, այնչափ մեծ գուհարները, չորս աչքով ալ ոչ ոք կը տեսնէ:
  - Անկարելի բաղդանքը մարդուն, կը մնայ միշտ ապարդիւն, բայց ամէն ինչ Կարելիւին, կ'ըլլայ յարև և միշտ դիւրին...:
  - Արդարը կ'ուզէ դատաստան, իսկ մեղաւորը գերդաստան:
  - Աշխարհը առանձին վայելել ուզողը, ինքզինքը կորուստի կը մասնէ:
  - Ազահութիւնը ոսկիի ձայնին կը վագէ, իսկ ոսկին անկէ լուր չունի:
  - Առանց դրամի գիտութիւնը արժէք չունի:
  - Աղքատին իրաւը սոււտ է. իսկ հարուստին սոււտը իրաւ...:
  - Աղաւը ջուրով կը մաքրուի. իսկ ջուրը կրակով:
  - Առանց պատճառի կուիւ չի ծագիր. բայց կուիւ չուզողը պատճառէն կը խուսափի:
  - Աղքատին կատու ըլլալէն, հարուստին շուն ըլլալ աւելի լաւ է:
  - Արժանապատւութիւնը չզիտցող մարդուն, միայն առան մը պէտք է...:

15. Աղքատին հիւանդը շուտ կը մեռնի, բայց մեռելը ուշ կը վերնայ...:
16. Անօթիին հաց տալ աւելիլաւ է, քան թէ խրատ:
17. Աշխարհը ծերերուն համար, արժէք չունի.  
սակայն երիտասարդներուն համար շատ թանկ...է:
18. Անօթիին համար թեփու հացը կարկանդակ է.
- իսկ կուշտին համար մեղրով հացը ոչինչ...:
19. Բարեբարին բարիքը յաճախ չարագործները կը վայելեն:
20. Բաղզը մարդուն զարդն է, ուրիշներուն աչ-  
քին կը փայլի:
21. Բանար ոճրագործին պատիժն է. իսկ շատա-  
խօս կնիկը, իր ամուսինին թէ բանանէ թէ պատիժք...:
22. Բարձր ձայնով բեմերէն բանախօսները աւելի  
բարբարոս են, քան թէ չի լսողները:
23. Գողնըզգուր կը սիրէ. բայց երբ առիթը կ'ու-  
նենայ, զիրար կը կողոպտեն:
24. Գինեմոլիին արեւը գինետան մէջ կը ծագի...:
25. Գայլը շան ձայնէն կը վախնայ ոչ թէ իրմէ:
26. Գէշը մի՛ մեղաղրէր՝ շուտ կը հասնի. իսկ լաւը  
ականջը կը դոցէ:
27. Գամը՝ մուրճին հարուածովն է որ պատերը կը  
ծակէ:
28. Դժբաղդին խօսքերը, ամէն մարդու հակառակ  
կը թուի:
29. Դյումը շա՛տ զոռող է, բայց անոր ծառը այն-  
քան հեղ:
30. Երկրագունդը շատ մեծ է. բայց Աստուծոյ ձեռ-  
քը աւելի մեծ է որ զայն կը բռնէ:
31. Երբէք չի մեռնիր այն մարդը, որուն ոտքերը  
հողին վրայ չէ կոխեր...:

32. Եթէ կ'ուզես որ կնկանդ հետ սիրով վարուիս,  
ականջդ գոցէ՛ լեզուդ զոպէ:
33. «Ես սուտ չեմ խօսիր» ըսողին ամենամեծ սու-  
տըն է որ քեզ կը խօստովանի:
34. Եթէ կ'ուզես անմեղ մնալ, Աստուծոյ սէրը  
սրտիդ մէջ պահէ:
35. Զաւակդ շատ սիրելովդ չես կրնար զայն եր-  
ջանկացնել. իսկ երբ լաւ կրթես, դուն ես ամենէն եր-  
ջանիկր:
36. Զէնքը մարդոց թէ փրկիչն է, և թէ սովաննիչը:
37. Զաւակ չունենալը վիշտ է. իսկ ունենալը,  
յա՞ւ...:
38. Զգուշութիւնը, մարդուն պահապան հրեշտակն  
է. սակայն անտարբերութիւնն ալ, փորձանքներու մեծ  
իշխանը...:
39. Թէ կ'ուզես թագ լուսաղարդ, ունեցի՛ր կին հնա-  
զանդ թող լինի քեզ սիրող, նաև առանին գործունեայ:
40. Թոյնը առանց տանջելու կը մեռցնէ. իսկ յա-  
մառ կնիկը չարչարելով կը սպաննէ իւր ամուսինը:
41. Թութակը թռչուն մըն է որ լսածը կը սորզի.  
իսկ մասուկը թութակ մըն է տեսածն ալ կը սորզի.  
լսածն ալ:
42. Լաւագոյն է ունենալ առաքինի մէկ ընկեր,  
քան թէ ունենալ անգութ, տասնեակ հարուստ  
ազգականներ:
43. Լութիւնը սոկի է. քիչ խօսիլը արծաթ, իսկ  
ահամբերութիւնը կեանք:
44. «Լացար մեծերու համար վշակ դարման է. իսկ  
փոքրերուն զէնքն է:
45. Խօսք կայ խելառին խելք կու տայ, խօսք ալ  
կայ, խելացին խելքէ կը հանէ:

46. Խօսքը չդիտցողին ամենասիրելին ալ զի՞նքը  
կ'արհամարէ :
47. Խրատը պտուղ մըն է. ոմանց ախորժակին  
կու գայ, ոմանց ոչ . . . :
48. Խենդը թագաւոր ալ ըլլայ, անոր խօսքը խե-  
լացի չըլլար :
49. Խրատ տալը շատ դիւրին է. բայց ըմբռնելը  
այնքան դժուար . . . :
50. Խենդին խրատ տուողը ինքը խրատի կարօտ է:
51. Խելացի ընտանիքով աղքատ ըլլալ աւելի լաւ  
է, քան թէ՝ անխելքի հետ հարուստ . . . :
52. Ծանր քարը տեղէն չի շարժիր, իսկ թեթև ին  
տեղը յայտնի չըլլար :
53. Ծերութիւնը ամէն ոք կը փափաքի. եթէ  
զիտնայ որ վշտէ ու ցաւէ զերծ պիտի մնայ :
54. Ծառը իր արմատին վրայ կը հպարտանայ. եթէ  
արմատը հաստատուն է :
55. Կինը տղրուկ մըն է, կը ծծէ մաքուր արիւնդ՝  
կեանքդ հատցնելու համար. բայց տղրուկը կինդանի մըն  
է, կը ծծէ վնասակար արիւնդ, քեզ ապրեցնելու համար:
56. Կուշտը անօթիէն հաց չուզեր :
57. Կ'ուզե՞ս որ թշնամիդ յաղթես, բերանդ զոցէ  
ու մի՛ խօսիր: Կոիւ չուզող մարդը բարձրաձայն չխօսիր:
58. Կոկորդը կոնակէն դօրաւոր է :
59. Հնազանդ կինը ամուսնոյն թաղն ու պարծանքն  
է, իսկ խօտապահանջ ամուսինը կնկան դժոխք . . . :
60. Հօրը խրատը զաւկին գանձ է. եթէ անհնա-  
զանդ զաւակը զայն պարտապի չվատնէ :
61. Հարուստ կայ հաց կ'ուզէ, հարուստ ալ կայ  
հաց կը կերպնէ :

62. «Հնազանդութիւն»ը բոլոր առաքինութիւննե-  
րուն, զիխաւորագոյնն է :
63. Հոր փորսղը, նախ իր հասակին առանց չա-  
փելու, ուրիշը չկրնար ձգել :
64. Հանգիստ սրտով չոր հաց ուտել մհծ փառք է,  
քան թէ անուշեղէնը մտատանջութեան մէջ:
65. Հարիւր իմաստալից խօսք խօսելու համար,  
հազարաւոր փորձառու մարդոցմէ խօսք սորվելու է :
66. Զիւնը շատ պաղ է, մինչդեռ խօսք կայ, որ  
մարդը կը սառեցնէ:
67. Զախող գործը, մարդուն ձանձրութիւն կը  
պատճառէ. բայց հիւանդութիւնը երկուքն ալ կը մոռցնէ:
68. Զմերուկը եթէ գիտնայ թէ ինքը կորակ է,  
մարդուն ձեռքը ինուլէ կը խուսափի . . . :
69. Մոմը իր մահովը, մարդուն լոյս կու տայ:
70. Մահը մարդուն խրատ է, եթէ Սատուծոյ վախը  
սրտին մէջն է :
71. Մեղաւորը մահէն շատ կը վախնայ, իսկ ար-  
դարը կ'ուրախանայ:
72. Մանուկին կրթութիւնը ծնողքին յարգանք է:
73. Մարդ ինքինքը գովելու չէ, այլ ուրիշէն գով-  
ուելու է :
74. Մարդ քանի ծերանայ, բաղդն ալ միասին կը  
ծերանայ:
75. Մարդ անօթի չմեռնիր, իսկ կեանքը կը նուազի:
76. Մի մեղաղրէր ոհեւէ մարդ. մեղաղրածդ պիտ  
խնդայ վրագ:
77. Մեղուն մեղը կը չինէ իր անունդին համար,  
ոչ թէ մարդուն համար:
78. Մարդ իր ունեցածովը պիտի գոհանայ. ուրիշէն  
օգուտ չկայ:

79. «Մահ» անունը այնչափ ահրելի անուն մըն է, որ նոյնիսկ ինքն իրմէ կը վախնայ ու մարդոցմէ աներեւոյթ կը մնայ...:

80. Նորատունկը պտուղ չտար մինչեւ որ մեծնայ:

81. Նոր խօսք մը խօսելու համար, շատ խորհիլը օգուտ չունի, այլ շատ ապրիլ պէտք է:

82. Շատ կ'ապրի այն մարդը, որ սրտին յարմար կին ունի...:

83. Ցաւ կայ որ մարդուն ծանր կը թուի, մինչդեռ ցաւ կայ որ ցաւերէ ծանր է:

84. Շատ կ'ապրի այն մարդը որ մարդկային դգացումէ զուրկ է:

85. Շատախօս կնկան ամուսինը կը նմանի այն մարդուն, որ կը ճօնայ կախաղանէն:

86. Շատ խրատուելով մարդ խելացի չկրնար ըլլաւ. եթէ չունի խրատ լսելու ականջներ:

87. Ոսկին աշխարհի չորս ծագերը կը շրջի. բայց գերեզմանէն անդին չկրնար անցնիլ:

88. Պատառվ աղքատ ըլլալը աւելի լաւ է քան թէ անպատւովեամբ հարուստ ըլլալը:

89. Ոսկրոտ զրան շունը շատ կ'ըլլայ:

90. Չքաւորութիւնը՝ մարդը մարդկութենէ կը զրկէ:

91. Զուրը կը մաքրէ աղտօտութիւնները. իսկ արցունքը կը մաքրէ՝ ամէն ցաւ ու մեղքերը:

92. Մեծ ծառը մեծ շուք կ'ունենայ իսկ պղտիկին շուքը մարդո չկրնար զովացնել:

93. Զուրը ցածին կը վազէ, իսկ կրակը բարձրէն:

94. Զանքը՝ յաջողութեան առաջնորդն է:

95. Սոսկ մեղքը չէ որ բերան կ'անուշնէ. խօսք կայ որ մեղքէն շատ քաղցր է:

96. Սիրելը լաւ է. բայց սիրուիլը աւելի լաւ է:

97. Սիրոյ սերմը սերմանեցէք սրտի արտերուն մէջ և ջրեցէք արցունքի կաթիլներով ու հսձեցէք ջանքի մանգաղներով. պիտի ունենաք հաղարաւոր գութի կալեր...:

98. Տղայ մը սոսկ ծեծով չկրթուիր, այլ տեսնելով:

99. «Տան տիկին» մը իր ամուսինը անօթի չձգեր, որչափ ալ աղքատ ըլլայ ան:

100. Փոքրիկ մանուկը մանուկ չէ, այլ զայն չկրթող հայրն ու մայրը յիմար է:

101. Օտար երկրին քաղցրեղնէն, հայրենիքին թոյնն աւելի գիւրամարս է....:

## ԹՔԵՊՃԻԼԻ ԶԷՄԱՆ

Զէման տէօնտիւ օլտու եէնի,

«Մօտա», չըգտը եէնի եէնի,

Պէլլիսիզ տիր պօյու էնի,

Պօյ պէլլիսիզ, էն գալմատը:

Բուպա, քիսվէթ, թէպտիլ օլտու,

Բէզալէթ տիւնեայը ալտը,

Բայլէթ, հէօրմէթ, պիւթիւն էօլտիւ,

Հայա, հիճապ, ար գալմատը:

Քեամիլ ճահիլ, ճահիլ քեամիլ,

Ախլագ զաթէն թէմիզ տէյիլ,

Հէր պիր ատէմ պիր էղրահիլ,

Ահմագ էօլտիւ պէօն գալմատը:

Զօնուգլար պէկ, պէկլէր զալիմ,

Հիչ քիմսէ գալմատը հալիմ,

Քիմ՝ ֆէլլիսօփ քիմի մուալիմ,

Պու գէմանտա պէօն գալմատը:

երքէք նէֆէր, գարը միլիս,  
Զօճուզ գօմսէր, զբզլար փոլիս,  
Եէտի էվտէ սէքիզ մէջլիս.  
Մէջլիսէ տէ կիւն գալմատը:

Նէ մէքթէպ զար նէ մէտրէսէ,  
Նէ ձամի զար, նէ քիլիսէ,  
«Նամազ, նիյազ, հէփ տէսիսէ»  
Իման էշլախէ, տին գալմատը:  
Տիւնեա նէ՞տիր, էօլիւմ նէ՞տիր,  
Ճէննէմ նէ՞ , ճէննէթ նէ՞տիր,  
Կիւնահ նէ՞տիր, սէվապ նէ՞տիր  
Ալլահան զօրդու գալմատը:

Զէնկինլէր թափար մալրնա,  
Պազմազլար զիւյիւտ հալրնա.  
Պու տիւնեանըն անզալընա,  
Տէրման էտէն ձան գալմատը:  
Գուզարա անլւզտան էօլիւր,  
Զէնկինլէր փայիզլէ վէրիր,  
Կէօրիւմիշ մի՞ պէօյլէ տէնիր,  
Շան, չէօնրէթ իւնվան գալմատը:

«Ղուրուշ» լիրա, փարա «տինար»,  
Ճահիլ աղա, աղա սէյեար,  
Գալմատը հիչ րահամթ տիյար,  
Եաշայաձագ կիւն գալմատը:  
Թարա՛ֆ թարաֆ հէր պիր միլէթ,  
Եէքտիկէրէ նէֆսանիյէթ,  
Նէ սիյրէթ զար, նէ մէրհամէթ,  
Քիմսէտէ վիճտան գալմատը:

Կէնծ պէկէնմէզ էսքիլէրի,  
Էսքիլէր տէ եէնիլէրի,  
Պու տիւնեանըն ձանիլէրի —  
Ատէմ օլտու, նամ գալմատը:

Էվլատ պապասըն թանըմազ,  
Պապա տա սէօղտէն անլամազ,  
Գրզ անասրնը տինլէմէզ,  
Նամուս պիթտի, ար գալմատը:

«Պու տէնիրտէ, ճիւմլէ ինսան,  
Քիմի տէճճալ, քիմի չէթան»,  
Ազըլլըյա եօդ տուր մէյտան,  
Տէլիյէտէ նան գալմատը:

Տիւնեա տէճճալ իլէ տօլտու,  
Խէյր, պէրէքէթ նէրէտէ՞ գալտը  
Պէօյիւք քիւչնիւկէ գուլ օլտու,  
Նասահամթ վէրէնտէ գալմատը:

Նասահամթ գա՞չ փարա տէկէր,  
Տինլէյն եօդ խէ էկէր,  
Իմտատ հազգտան օլա մէկէր,  
Հայտ, հիճապ, ար գալմատը:  
Պէօյիւք, քիւչնիւք, զէնկին փաղիր,  
Քէօյ, գասապա, գօճ չէնիր,  
Տիւշիւնիւր «Մօտայյա տայիր,  
Տիւշիւնմէլէն նան գալմատը»:

Պիրինձիսի, «Եէնի մօտա»,  
Զըպլազ, օյնամագ պալոտա,  
Զիփէթ թէլլի. թանկօ, փօլգա...,  
Պաշգա օյուն տա՞ գալմատը...:  
Իքինձիսի թագ գոլ գօյա,  
Ա՛լ էլինէ, պիր «խարիսարա»,...  
Գօրդա տէմէզլէր մասկարա,  
Զին, էթմէյէն նան գալմատը...:

Զօդ մօտայար, կէլտի կէչտի,  
Լաքին «իօ եօ» հէփախն կէչտի,  
Ազըլլըյա օնա տիւչտիւ,  
«Ալիպ» տէյէն նան գալմատը»:

Պու կէօզ տահա նէ՞ կէօրէճէք .  
 Տէրլէրտի ատէճճալ կէլէճէք ,  
 Գըզ պապասընա աէժէճէք  
 «Զափուգ օլ, վաղթըմ գալմատը . . . » \*

Եա՛ Բապպ, եարտըմ էյլէ պահա,  
 Եօզ քի պահա, ճէմ՝ ճիհանա.  
 Տինսիդի կէթիր իմանա,  
 Փիրուշանտա՝ մէօզ գալմատը . . . »

Հալէպ, 1932


ՓիրՈՒՇԱՆ (Յ. Պ.)

Վ Ե Բ Զ

Տիար Սարգիս Գարակէօզեան (Երուսաղէմ) նուիրած  
 է վերջին պարագային Պաղս. ½ ոսկի (180 Ս. Դ):  
 Տիար Գրիգոր Գույումճեան (Ալեքսանտրէթ) վեր-  
 ջին պահուն նուիրած է 100 Ս. Դ. (այս վերջինը առա-  
 ջին մասնակցողներէն ընկերութեանս):

## ՎՐԻՊԱԿ

ՍԽԱԼ	ՈՒՂԻՂ	ԷԶ	ՏԾՂ
Այս զոյդ ժառի	Ժայռի, այս զոյդ	9	1
Քու	քով	10	8
Կիկիսոն	Կոկիսոն	14	15
Խայճ օղլու	Խայճ օղլու	18	2
Խեմիրնօծ	Խսէ խրնօծ	26	11—17
Էս	Էս է	27	5
Ամէնէ օր	ամէն օր	31	12
1935	1924	41	2
Չունէր		48	17



ՀԱՅՈ-ԱՐՄ. ՀԱՅՈ-ԱՐՄ.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0422233

19752

Ֆ. Ծ. Բ.ի կնիքը չկրող  
օրինակները անվաւեր են:



ԴԻՆ 2 ՖՐԱՆՔ

Արտասահմանի համար 3 դրամք

Հասցէ.— H. BDGHOUNI

Imp. «Ani», rue Salibé, 21

Alep (Syrie)